


ՀԿՐՄԻՔ ՇՆԴՐԱՆԻԿ

Բ Ա Ր Ի Զ
ԵՒ



ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ԵԳԻՊՏՈՍ

1938


9(47.925)
4-58

4-58

02/1107

ՀԿՐԹԻԳ ՇԱԴՐՎԱՆԻԿ

ԲԱՐԻԶ ԵՒ ՑՈՒՑԱՎԱՆԴԵՍ



ՀԱՅԿԱՆԱԿԱՆ ԱՐԹԱՆԱՆԵՐԸ ՑՈՒՑԱՎԱՆԴԵՍԻՆ

ԱՂԵՔՄԱՆԴՐԻԱ

1988

1988 11/13.1 (սկզբ) Հեղափոխություն
Ժամանակակից գործարքությունները
Հայաստանի պատմությունը
Հայաստանի պատմությունը
Հայաստանի պատմությունը
Հայաստանի պատմությունը

Զ Օ Ն

ԲԱՐԵԿԱՄՆԵՐՈՒՄ ԵԻ ՆՈՐԱՀԱՍ ՍԵՐՈՒՆԴԻՆ

ՄԿՐՏԻՉ ԱՆԴՐԱՆԻԿ

ՅԱՌԱՋԱԲԱՆ

ՑԵՐԱՅԻ ՏԵՍԱՅԻՆԵՐԱ ՊԻՏԻ ՆԵՐԼԱՅԱԳՅԵՄ:

ՄԵծ հատոր գրելու ժամանակ չունիմ. ընդհանուր սպառութիւններս կը գրեմ, ուս իհչ մասնաւոր բաներու ծանրանալով։

Եղուր տեսայիներս, դիտածներս, զգացածներս գրելու նամար Սեւանա լճին չափ մեղան պէս է։


Ազատ ժամանակ չունենալուս գիշերուան 12էն առտուան 5ը օգտագործեցի բունքս զեղչելով։

Երկու քերքեր առաջարկեցին, որ իրենց դրկեմ ըրդ-քաղցութիւններս. անորու պատասխան տուի «Երկ ժամանակ ունենամ»ի նման. Փորձուեցա, բայց չգրեցի։

Կուտամ գիրքս հանրութեան. նպատակս չէ նանչցուիլը, այլ օգտակար ըլլալ։

Սեռային Բարիզի մասին չի փափառեց գրել. սակայն այդ երեսը չգրել այս «համբաւեալ» բաղաքին՝ չէ կարելի։ Կը յուսամ որ այդ զլոխը արգելի չ ըլլար այս գրին մուտքին բոլոր այն տուները, ուր մտաւ նախորդը։

Նկարագրութիւններուս մէջ չկա երեւակայութիւն, բոլոր իրական են. ինչպէս տեսած եմ կը գրեմ։ Հիանալիին կ'ըսեմ հիանալի, լաւին՝ լաւ, ներմակին՝ ներմակ ու գետին ալ՝ գե։ Որքան ալ բաժանումները իրաւ-



3643-2009

մէ անկախ երեւին, նոյն մտածումով տոգորուած են ու
իրար կը լրացնեն:

Ազգային կեանքի մասին ազատ խօսքերով կուզամ,
ո՞չ մէկ ազդեցութեան նետեւելով այլ
միայն իմ ներքին ձայնին:

Ժողովուրդը բոլոր տպուած գրերուն կը հաւատա.
Եւ սակայն տպուած գրերուն շատերուն պէտք չէ հաւատալ:

Վարձատրուած կ'ըլլամ երբ հայր՝ աւելի սիրէ հա-
յր, աւելի յարգէ ու միացած նիզերով սատարէ հայրենի-
ին զօրացման:

ՄԿՐՏԻՉ ԱՆԴՐԱՆԻԿ



Դ Ե Պ Ի Բ Ա Ր Ի Զ

Մայրաքաղաքներու ամէնէն քաշողականը՝ Բարիդ:
Սակայն սկիզբէն սկսինք: Մանկութենէս իսկ գուր-
գուրանքով ու հիացումով կ'արտասանէի այդ անունը,
Լիսէն մեր ֆրանսացի ուսուցիչները ստէպ Բարիդի
անունը տալով, իրենց մտային պաշարին համեմատ
մեծագոյն ճիգը կը թափէին զայն ներկայացնելու իբր
անզուգական մայրաքաղաք, ուր գեղարուեսար, գրա-
կանութիւնը, երաժշտութիւնը, նկարչութիւնը աւելի
բարձր մակարդակի վրա կը գտնուին քան ուրիշ մայ-
րաքաղաքներունը, ու լուելայն կ'իմացնէին որ պէտք
է կեանքի մէջ Բարիդը տեսնել, ինչպէս նշմարիտ քրիս-
տոնեան՝ Երուսաղէմը. ու լաւ մահմետականը՝ Մէքքէն:

Այդ ժամանակէն հետաքրքրութիւնն ու փափաքը
մէջս էին տեսնելու այնքան գովուած, փառաբանուած
կ'ոյս Քաղաքը, կը սպասէի ՑՂի ցուցահանդէսին:

Երբ տարիներ առաջ փափաքս յայտնած էի մօրս,
պատասխանած էր «Քեզի մինակդ հոն չեմ զրկեր, միա-
սին կ'երթանք»:

Ցուցահանդէսի տարին հասաւ, ամառն ալ կը մօ-
տենար, գործերս կը թոյլատրէին մեկնիլ, Քանիցս մօրս
ակնարկեցի զինք տանիլ. ո՛վ զարմանք, պատասխանը
կ'ըլլար «կը թոյլատրեմ որ մինակդ երթաս, տեսնես»:



Այնչա՛փ պնդեցի միասին երթալու մասին։ Սակայն այդ օրերուն մայրս ծանրօթէն հիւանդանալով, հիւանդանոց փոխազդեցինք, Դժնդակ կացութիւն էր. ամէն բան մոռցաւ. Հարուածը բոլորովին անակնկալ ժամանակ կուգար, ծանր ու մտահոգիչ. Բարեբաղդաբար կարող բժիշկներու խնամքով մի քանի շաբաթէն երաւ հիւանդանոցէն, երեքտրաբոյժ մի բժիշկի խնամքով բո՛ւն դարմանը սկսելու, որ մէկ քանի ամիս պիտի տեսէր։

Մտադրութիւն յայտնեցի ճամբորդական ծրագիրս չեղեալ նկատել. մայրս տկար վիճակովը ընդումացաւ «ինձի համար պէտք չէ ճամբորդութենէղ ետ մնաս, դնա, տե՛ս»։

Այս անակնկալ պայմաններու տակ Օգոստոս 10ին ճամբա ելա բաւուկան ընկճուած հոգիով։

Մինչև գիշեր մի քանի հայեր ճանչցա շոգենաւին մէջ, հետեւեալ օրը բոլոր հայերը իրարու բարեկամածած էին առանց ուշադրութիւն դարձնելու թէ մին Ա. կարգով, միւսը Բ.ով, ուրիշը Գ.ով կը ճամբորդէր. այս բանը զիս հրճուեցուց թէ հայերս շուտ կը մտերմանսնք իրարու. Մէկ երգիչ միալն, կարծեմ Գահիրէն, բացառութիւն կազմեց ու չմօտեցաւ քանիցս խմբուած 15ի ժուտ հայերուն։ Մեր մէջ կային գեղագործը, ուսուցչուհին, վաճառականներ, առեւարականներ, մի մնձ ընտանիք կազմած էինք։

Քանիցս ճամբորդութիւններու ընթացքին դիտած եմ որ ճամբորդովները ի՞նչ ազգի, որ դասակարգի ալ պատկանին, իրարու հանդէպ բարի են, անկեղծ են ու օգտակար ըլլալու ֆանագիր. թերեւս այս յառաջ կուգա նոյն շոգենաւով նոյն տեղը, նպատակը երթալու դիտակցութենէն որ իրարու համակրանք կը ստեղծէ, Բնութեան հմայքը, անհուն երկինքն ու լայնասահման, անհորիզն ծովը կը նպաստեն այս հոգեվիճակին։

Եթէ ճամբակի կեանքին ալ մի ճամբորդութիւն ըլ-

լալը գիտնային, իրարու հանդէպ կ'ըլլային ճիշդ շոգենաւով ճամբորդովներու նման, կեանքը շատ դժուարութիւններով ու քիչ գեղեցկութիւններով ճամբորդութիւն է։

Չեմ ուզեր Միջերկրականը սորվեցնել։ շոգենաւին արագութիւնը յիշել և թէ քանի օրէն հոսկէ հոն կը համար, ի՞նչ և ուր տեղեր հանդիպելով։

Բացի մի քանի օրուա ալեկոծութենէ, ծովը կը հանդարտէր. երկնցած լայնագիր աթոռներու վրա կը գիտէնք գեղեցիկ ու իրապէս հրաշալի իտալական ափունքներուն համայնսպատճերը. եթէ ծովը ու տեսարանները այսպէս շարունակուէին մէկ ամիս ճամբորդելէ չէր ձանձրացուէր։

Հիսնալի էր երկինքը. անամպ, կապո՛յտ ու անհո՛ւն,

Ամառուան ծովը Սրեւի շողերը ըմպած կը ժպտէր ու զոյգ կապոյտներուն մէջէն շոգենաւը կը սահէր։

Մինչեւ կէս ճամբան մտածումներս ետ գացին տունը և բարեկամներուս։ Ճամբան մեղի միացաւ «պապա»ն, որ մինչև Մարտէյլ «հիամ» տուող աղջակներէն մին էր մեր խումբին իր անկեղծ, անհոգ, պարզամիտ և... ճնկող բնաւորութեամբը. «մինչեւ որ մի քանի գաւաթ օղի չնետեմ «քէյֆ»ս տեղը չի գար» կ'ըսէր ու կը պատմէր թէ ինչպէս դրացիին կիսը, ճամբու պայուսակդ շտկեմ, կապեմ ըսելէն ինչե՛րը թոցուցած էր մէջէն ու կ'եղրակացնէր «մարդու «հմանեթ» չըլլար»։

Մարտէյլի մօտ ծովը շատ ալեկոծ էր. բոլորը պառկած էին. մի քանին կը գանգատէին թէ այս տառապանքին ենթարկուիլ կ'արժէ՞ր ցուցահանդէս տեսնելու համար։

Քիչ ետք երբ ըլուրներու, ժայռերու շարքը կը դիտէինք, զարմանալիօրէն տարիներ առաջ կարգացած Մօնթէ-Քրիսթօն միտքս ինկաւ. անպայման մի նկարագրութիւն իր հետքը դրոշմած էր մտքիս մէջ ու երբ

իրականութիւնը տեսա, յիշողութիւնս արթնցաւ։ Մի բերդի մօտէն անցանք, որուն վրա պտտողներ կային։ հարցուցի քովիններուս ինչ ըլլալը. չենք գիտեր պատասխանեցին. երկու օր յետո հասկցա հռչակաւոր ի՞ն դղեակը ըլլալը. Մօնթէ-Քրիսթօյի բանտը։

Գիշերուան Ցին հասանք քարտիկ։ Թրանսահայ մըթնողուտին հետ մտերմացա շոգենաւին վրա տեսնելէն մեզի հետ ճամբորդող իր ծեր հայրը դիմաւորելու եկած հայ երիտասարդը, որ իր ֆրանսացի կինը հօրը ներկայացուց, ֆրանսուհին աներհօր վիզը փաթթուեցաւ երկարօքէն. հայու աչքով դիտեցի այդ տեսարանը, սակայն կնոջ անկեղծութիւնն ու երջանիկ արտայայտութիւնը ամուսնոյն կողքին՝ ազգայնական նայուածքս փոխեց մարդկայնական նայուածքի. մտածեցի որ մեր տղաքը շատ կ'երջանկացնեն ֆրանսուհիները, որոնք առողջ ցեղին պատուական երիտասարդութենէն բաժին կ'ունենան։

Հայ մի լումայափոխ ալ ելաւ շոգենաւ. խօսակցութեան ընթացքին զգուշացուց, որ հայ պանդոկ չերթանք, «հին տուներ են, ուր մտնողին բարի գալուստ կը մաղթեն մլուկներն ու իրենց ազգականները» ըստ. շնորհակալ եղանք իր ազգարսութենէն։

Ժամը 9ին իջանք շոգենաւէն. խստութիւններ չկային. ցուցահանդէսի այցելու խօսքերը մոգական ազգեցութիւն կ'ընէին Խուզարկող պաշտօնեաներու վրա. առանց պայուսակներն իսկ բանալու ելանք մաքսատունէն։

Յաջորդ առառու ճամբու ընկերներս մեկնեցան Բարիզ, Դիւրութեամբ գտա մօրաքրոջս տունը. Զիրարկը ճանչայինք լուսանկարներով։ Բոլորս ալ բերկրեցանք։

Լսելով որ ճամբորդ եկեր է Սէն-Լու, ճշմարիտ զրոն սկսաւ մօրաքրոջս տունը. ամէն մէկը կը հարցնէր,

տեղեկութիւններ կ'ուզէր իր ազգականին, ասոր, անոր մասին. ճանչցածներուս մասին յօֆարակամ կուտայի տեղեկութիւններ, լուսանկարներ կը ցուցնէին որ թերեւս անունով չճանչցածներս ճանչնամ։ Այսպէս առտուընէ մինչև իրիկուն և գիշեր պառկելու ատեն երկու օրեր անընդհատ այցելութիւններ ընդունեցինք, ճաշերու ատեն իսկ։

Մեր գժբաղդ ժողովուրդը, որ 20 տարի ետքն ալ դեռ իրենները կը վնտաէ, կը հարցնէ, կը գտնէ ալ։ Մի տեսակ պարտագիր պարտականութիւն էր, կուտայի հասցէններ. կ'առնէի հասցէններ ու քանի չափ երկտողներ ու լուսանկարներ ամէնքը տէրերուն յանձնել խոստանալով. ամենայուղիչը ընտանեկան մի պատկեր էր մի որբի համար, որ այդպէսով պիտի ճանչնար իր չտեսած ու ջարդուած ծնողները, քոյրն ու եղբայրը։ Շատեր աշխատանքով տունի, գործի տէր եղած են. գժբաղդներ ալ կան, ուրախութիւնէ ամայացած հոգիներ։ Անգործութեան նպաստ կը ստանան ու ներկա քաղաքապետէն գոն են, Հայկ. ներկայացումներու ատեն աթոռները տունէն կը տանին ամէնքը ու ներկայացումն վերջ ալ ետ կը բերէն, շատ հետաքրքրական, մի քիչ ալ ծիծաղելի տեսարան պարզելէն փողոցը։ Մեծ պողոտայի վրա կոկիկ եկեղեցի ունին։ Տունէն գուրս չէի կը բնար ելլել այցելուներու պատճառով, որոնց մէջ ուշադրութեան արժանիներու կարգին հազուագիւտ տիպեր ալ կային։ Մին մանաւանդ, ունայնաբան շողակրատ՝ առառուն եկաւ կէսօրին... գնաց։ Զեմ գիտեր առաքինութիւններէս թէ թերութիւններէս մին է շատախօսներ ազատ ձգել որ չորս ժամ..։ Կզակ և լեզու շարժեն, առանց անհամբերութեան նշան ցոյց տալու։ Թողուցի որ ուզածին չափ լեզու թափէ. իր գիտցածներուն գումարը շատ նիհար էր. կ'ընդմիջէր միւսներ իբր թէ հրաշալի բաներ պիտի ըսէր ու չէր սիրեր

Ընդմիջութիւն։ Առանց մտածելու ծանօթութիւն կուտար ամէն բանի, անընդհատ կը խօսէր, ճշմարիտ խօսքի արագանարուած մեքենա։

Ամէնէն աննշան նիւթի վրա խօսելու ատեն հանդիսաւոր ձեւեր կ'առնէր տեսնելէն թէ հինգ զոյգ աչեր զինք կը դիտեն, նոյնքան ականջներ մտիկ կ'ընեն, հինգ ուղեղներ զինք հասկնալու երեւոյթը ունին։ Զարմանալիօրէն կը շաղկապէր տարբեր նիւթեր, ամէն խելք ունեցողներ պէտք է իր կարծիքէն ըլլային։ Խօսքերը նման էին ծովը հերկելու և աւազի վրա ցանելու։ Զգայուն էր ուշազրութեան պակասի դէմ ու թեան կը կանչէր ստէպ, հոն գտնուողներէն մին, որը թարթիչները հինգ երկվայրկեան կը դոցէր ի նշան հաւանութեան, բերանացի պատասխանելէ խուսափելով։ Երբեմն կը հազար, անկիւնը տեելի կը տեղաւորուէր, աւելի երկար խօսելու համար, խօսածներէն դատելով 50 տարու ըլլալու էր։ Զրհեղեղեան մտապաշատութեան վրա խորիս նետած 20 տարի յետո ալ իր «հըմբին» վրա խորիս նետած 20 տարի յետո ալ իր «հըմբին» վրա մի տող չ'աւելնար։

Չորս ժամեր արշաւող խօսքերով չոգնեցաւ, մենք ալ զարմանալիօրէն չձանձրացանք, չյօրանջեցինք։ Երբեմն երկու հոգի բարեացակամ ժպիտով իրարու կը նայէին ու յետո պոռոտաբանին։ Կը հասկցուէր որ խօսուածներուն ոչնչութեան մասին վստահ էին երկութը։

Քսանը ... տարեկանէն, քառասուն տարի առաջ պատահած բաներ կը հարցնէր։ Այնպիսի դէմք ունէր ու նկարագիր որ պէտք է գրագէտներ, գծագրիչներ, ծաղրանկարիչներ շարժման զնել անմիջապէս։

Ասոնք տեսնելով մարդ կը փափաքի շատախօսութիւնը օրէնքով արգելել։ Խորհելով որ այս գնացքով

տունը կաշկանդուած կը մնամ, մինչ կը փափաքէի նուազագոյն ժամանակի մէջ առաւելագոյնը տեսնել, զիտել, սորվել, պատրուակ գտնելով պտոյտի կ'երթայինք։

Նախ գացինք «Նօթրը տամ աը լա կարտ» բարձրադրղիր եկեղեցին, վրան ոսկիէ արձան Աստուածածինով։ հոչակաւոր ուխտատեղի է։ 100 հոգի պարունակող մասնաւոր վերելակով 80 մ. բարձրացանք ու յետոյ ալ սանդուիներէ ելանք հասնելու համար եկեղեցի։ Ամէն կէս ժամը արարողութիւն կար։ Մօրաքրոջս Յակոբ որդին էր զիս առաջնորդողը։ հակառակ եկեղեցիները քիչ սիրելուն կամ... չսիրելուն, փափաքիս դէմ չգնաց կէս ժամ եկեղեցին մէջ մնալու։ Դուրսը հետադիտակ զրուած էր, քաղաքին կարեւոր վայրերուն նայեցանք։ Լու տեսարաններ վայլեցինք։ Այցելեցինք նաև կենդանաբանական պարտէզը, որուն մուտքը յատկանշական էր, զարդարուած վայրի կենդանիներու արձաններով։ Դիրքը բարձր է. կենդանիներու տեսակները ճոխ էին, մայրաքաղաքներու հետ մրցելու աստիճան, Այցելեցինք Խթ զլեակը, որ հետաքրքրութեան վայր մի տեսակ ուխտատեղի է գարձեր։ մասնաւոր մակոյկներով սպասարկութիւն կա օրը 20-30 անգամ ու ամէն օր հազարներով բազմութիւն կ'երթա տեսնելու։

Ծովուն մէջտեղը մի բերդ է ժայռի վրա կառուցուած։ մի քանի հին ու անգործածելի թնդանօթներ կային։ Երբ մօտեցեր էինք Մօնթէ-Քրիսթոյի բանտին, առաջնորդողը ըստու «հիմա կը մօտենանք այն ծակին ուրկէ անցնողը բազդաւոր կ'ըլլա կեանքին մէջ, զի ան երջանկութեան... (սրամտութիւններ) որոնք երկաւու երիտասարդ ու տարէց հարիւրաւոր այցելուներու մէկ մասը ժպտեցուցին, միւս մասը խնդացուցին։ Յակոբէ արմուկի մի թեթե հարուած ստացա այս առթիւ։ Ծուտով նշեցի այս պարագան։ Հնութիւններու,

յիշատակարաններու, թանգարաններու առաջնորդները սրամիս մարդիկ են, ստէպ շատ համարձակ. հոգեբառնական մի երեւոյթ՝ յատուկ ֆրանսացիներու միջակ դասակարգին:

Մօնթէ-Քրիսթօյի բանտախուցը մուլթ նկուղ է. ուր մոմի լոյսով մտանք. ո՛չ պատանութեանս կարդացած ու երեւակայած բանտիս կը նմոնէր և ո՛չ ալ շարժանկարի մի քանի երիզներու ցուցուցածին: Երեք մեթր երկայն է, երկու՝ լայն ու մէկուկէս՝ բարձր. կորաքամակ մտանք, այդպէս մեացինք ու այդպէս եւլանք. կատարեալ խաւար, հէ՞ք էտմօնը նստելով կամ պառկելով անցուցած է իր ժամանակը:

Փորուած ծակը մէկ մեթր բարձր է ու միւս խուցին ճշշդ գետնին հաւասար:

Իֆ գդեակին մէջ ուրիշ անուանի բանտարկեալներու խուցեր ալ կամ, կիսաւերակ վիճակով պահպանուած ու նախկին բանտարկեալներու անունը կրող տափտակներով:

Քաղաքի մի մեծ թատերասրահին մէջ մրցում կար մարարօն.. պարելու, Հետաքրքրուած, տոմս գնելով ներս մտանք: Հաղարէ աւելի հանդիսականներ կը դիտէին մի մեծ բեմի վրայ պարողները, 30 զոյգեր և երկու կենտեր, որոնց տամերը լքած էին պարը յոգնելով: Կը պարէին, կը դառնային ճազի ընկերակցութեամբ. դեռ սկսած էին հազիւ.. . 192 ժամէ ի վեր ու մըրցանակը պիտի շահէր 1500 ժամեր անդադար պարող զոյգը կամ կենտը: Նախաճաշ, ճաշ, ընթրիք ստքի վրա կ'ուտէին. մէկուկէս ժամ պարելէ ետք կէս ժամ կը հանդստանային:

Արդէն թմրած ու քնատ վիճակ ունէին. մէկ ամիս վերջ դեռ յամառող պարողներուն վիճակը շատ աւելի հետաքրքրական պէտք էր ըլլար, եթէ ոչ ծիծաղելի. պարողներուն մէջ մի հայ ալ կար որ Բիթու ծածկանունով կը մասնակցէր:

Դուրսը, տախտակին վրա մամնակցողներուն առունը, ազգութիւնը գրուած էր. 45 երկիրներու կարգին «Արմէնի»ն ալ: 50,000 ֆր. էր մրցանակը:

Տպաւորութիւնս այն եղաւ որ երկու ամիս շարունակ դիտելու եկող հասարակութիւնը, թէ պարողները տեղի ապուշ էին:

Էէլեկ ալ ներկա եղաւ գողովրդական ուրախութիւն է. կը պարեն. կը զուարձանան ամէնքը, բազմութեան մէջ հայեր ալ կային. մեր տղաքը սրամիտ էին. հետեւալ պղտիկ խօսակցութեան ականջալուր եղաւ. — Ինչո՞ւ չորս կողմէ կը դիտես, ի՞նչ կը փնտուս. = 80նոց մի պառաւ չկա՞ հոս, եթէ բերնին մէջ մէկ ակու ալ ունենա կը բաւէ. — Ի՞նչ ընկելու. = Հետը պարելու:

Տարէց մարդիկ Պուլ կը խաղային. մարզարանի գունտին պէս երկաթներ, որ որոշ հեռաւորութիւնէ նետուելով ուրիշ գունտերու պէտք է զարնուին:

Մարտէյլ միջազգային քաղաք է. հնչումը լիզուին շատ աղաւաղուած է օտարներու պատճառով, իտալացիներու շուկան պտաելու ատեն նկատեցի որ ծախողներու մեծամասնութիւնը կին ու աղջիկ են, որոնք փողոցին եզերքը կամ կառքի վրա դրուած բանջարեղէն, պտուղ, ձուկ կը ծախէին. գնորդներու մէջ նշմարեցի չինացի կիններ, ազգային տարազով:

Մօրտաքրոջս անդրանիկ որդին Գրիգոր խոստացաւ երեք շաբաթէն Բարիդ գալ և երկու շաբաթ միամին պտտիլ:

Ամէն օր Բարիդ մեկնող տասնեակ շոգեկառքեր կան, սակայն մի քանին ուաբիս, որ ճեպընթացէն երկու անգամ աւելի երագ կ'ընթանան: Ստիպուած էին գիշերուան 8ի ուաբիսը երեք յաջորդական ուաբիտներու վերածել բաւելու համար ճամբորզներուն, Օգոստոս 23ի գիշերը նստելով 24ի առտուն Բարիդ հասաւ երկու ժամ

միացած սաստիկ ցուրտ կ'ընէր, մշուշ կար. ապակի-
ներուն ցող իջած ըլլալուն կարելի չէր դուրսը տեսնել։
Հակառակ ձմեռուան հագուստ հագուած ըլլալուն՝
սկսա դողալ. շուտով հագա վերաբկուս. քիչ օգտեց:
Շոգեկառքը կեցաւ մի կայարան. իսկոյն իջա ու տաք
կաթ գնեցի, որ կը ծախուէր թուղթէ գաւաթով. կէսը
խմեցի կէսն ալ թափեցաւ... դողդղալէս: Դեռ երկու
շաբաթ առաջ Եգիպտոսի մէջ բարակ հագուստով, նըս-
տած տեղս անգամ քրտնիլս միտքս գալով ժպտեցա.
Հոն շնչահեղձ կ'ըլլայինք տաքէն, հոս նո՛յն ամսուն կը
դողայի ցուրտէն: Հակապատկեր...:



ՄԻԶԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԻՍ

Անվերապահ ծափահարութեան արժանի է Ֆրան-
սան, այս մեծ Ցուցահանդէսը իրականացուցած ու Աշ-
խարհի հրամցուցած ըլլալուն:

Թրօքատէրօյի գլխաւոր մուտքէն, տեսարանին շքե-
ղութիւնը վերացումի մի պահ կ'ապրեցնէ, որ չնշուիր
յետագա զօրեղ տպաւորութիւններով.

Հոգենորոգ տեսարան. կը թուի թէ մոգական գտւա-
զանի հարուածով ջուրէն դուրս հանուած կամ ամպերէն
վար իջեցուած է: Միայն Էլփէլը չէ դիմացը այլ
հարիւր ուրիշ հրաշալիքներ շուրջը: Դիւթական քաղաք
23 մուտքի դռներով: Անզուգական վայելք է դիտել
60 մ. ջուր ժայթքող ցայտաղբիւրները:

Երեք բառեր կը յատկանշեն ցուցահանդէսը. մե-
ծութիւն, պարզութիւն և ներդաշնակութիւն. Champ
de Marsը ողնայարն է: Մեծութիւնները, գեղեցկու-
թիւնները հոն խմբուած են: Այս շքեղութիւններուն մեծ
աշխատաւորները, անտարակոյս մասնակող 52 ազգե-
րուն առաջնակարգ ճարտարապետներն են գլուխ-գործոց
պալատներով: Բոլորին պարունակութիւնները, համա-
պատասխան են պարունակողին. Արակի մտահոգու-
թիւնը ունեցեր էին. լաւորակ նիւթեր գործածուած են:
Շատեր շարժանկարի սրահ ունէին. ձրի:

Ամէն ազգ ցուցադրած էր որքան կարող էր, ոչ
թէ՝ որքան կամեցեր: Ճաշակ ու շնորհ ունին ցուցա-
դրուածները, Կարելի է ըսել բոլորին համար, որ ճիշին
համապատասխան էր արդիւնքը:

Շատերուն տաղաւար ըսելու կը վարանիմ. պա-
լատներ են, իրենց ճաշարան գարեջրատուները ունին
ուր բազմութիւնները գիշերը կը ճաշեն ու կը դիմեն
հանդիսութիւնները: Այնչափ ցուցադրուածները շատ
են, երկիրներու բնական հարստութիւնները, անտեսա-
կան և ընկերային կազմակերպութիւնները, ճարտա-
րարուեստը, ուսումնի տարածումը, արուեստը, հաղոր-
դակցութեան միջոցները, որ անկարելի է բոլորը. Ենոյն
կազմութեան թուել ու նկարագրել: Պտտիլ ու
խել լաւագոյնները թուել ու նկարագրել: Պտտիլ ու
դիմել կը նշանակէ. հասկնալով և սորվելով աշխարհի
շրջանը կատարել իր լաւագոյն կողմերով:

Շատերու մէջ այցելութիւնը կարգ ու կանոնով է.
առաջնորդուածի պէս ենք. ամէն բան կը տեսնենք ա-
ռանց ետ ու առաջ գառնալ հարկադրուելու:

Զանազան կողմեր ցայտաղբերներ կան. պարտէզ-
ներու և ծաղիկներու մեծ ջանք թափուած էր. Ուր
մեծ ցուցահանդէսը իր տեղը պիտի ըլլար, եթէ ոչ
Բարիզ:

12 լման օրեր պտտեցա. ամէնաշատ այցելողնե-
րէն կը սեպուիմ: Դրսիստային քաղաքի ձև ունի ամէն
կազմակերպութեամբ. նամակատուն - հեռագրատուն,
կազմակերպութեամբ. Նամակատուն հա-
ճշէջ կայան, ոստիկանատուն, հաղորդութեան հա-
մար մասնաւոր տախներ և բնֆնաշարժերու շղթան,
մար մասնաւոր տախներ, միայն պանդոկ չկա: Մօտ կէս միլիոն բազ-
շուկաներ, միայն պանդոկ չկա: Մօտ կը յորդին բոլոր կողմերէն: Ամէն մտնե-
մութիւններ կը յորդին բոլոր կողմերէն:

Միլիոնաւոր այցելուներ, որոնց մեծ մասը անհա-
ղորդ էին Աշխարհի թաքուն շքեղութիւններուն ու
գաղտնիքներուն և չէին հետաքրքրուէր մարդկութեան

մեծագոյն զաւակներուն մտքերով ու փորձառութեամբը,
այս առթիւ հաղորդուեցան անոնց, իր ամէնօրեա մասնա-
ւոր թերթը ունէր, որուն մէջ օրուան կատարուելիքնե-
րուն յայտագիրը կար: Բաղմաթիւ հանդէմներ տեղի կ'ու-
նենային ղանազան տաղաւարներու մէջ: Ճշմարիտ մտքի
տօն, բոլորը իրենց երկիրներուն լաւագոյն կարողու-
թիւններով կը մրցէին:

Անձրեւու օքերուն երբ առնուազն 100.000 հովա-
նոցներ միաժամանակ բացուէին, հովանոցներու շար-
ժուն անտառի հիանալի տեսարան կը պարզուէր անձ-
րեւին տակ: Ամէն բան կատարեալ թուեցաւ. չմտածե-
ցի «եթէ այս ալ ընէին աւելի լաւ կ'ըլլար»: Աշխարհի
գրեթէ բոլոր երկիրներուն ծաղկեփունջն էր. ոչ միայն
հածոյք կը պատճառէր այլ և ուրախութիւն շարունա-
կական դիտող աչքերու:

Գոհացուցիչ ամփոփումը արդի մարդկութեան մըտ-
քին ու կարողութեան:

Ուրախ եղա մեր ժամանակին յառաջդիմութեան
և. Օ. Ֆէն տեսնելով, բայց ասոնք ապագայի յառաջդիմու-
թեանց նկատմամբ Ա. Բ. Գ. են միայն:

Բոլոր տաղաւարները 300ի մօտ մեծութիւններու
շարքեր են, մասնաւորապէս ուրիշներէն զանազանուող-
ները համառօտ կը ներկայացնեմ:

Գլխաւոր մուտքէն գուրս, ճիշդ դիմացը խաղա-
զութեան տաղաւարը իր աշտարակով կը հսկէ ցուցա-
հանդէմնին: Մասնակցող ազգերու քրօներ կը ծածանին
վրան: Ներսը որքան հետաքրքրական թուանշաններ
կան: Մի ասխատակ ընդհանուր պատերազմին մասնակ-
ցող բոլոր ազգերուն կորուստները կ'արձանագրէ. Գեր-
մանիա 2 միլիոն անձ, Ֆրանսա 1,5 միլ., Անգլիա 1 միլէ
աւելի են. ամէնանուազ ճարտոն, մի քանի հազար: Բո-
լոր երկիրներու խաղաղական ընկերութիւններու
մասին տեղեկութիւններ, պատկերներ կան: Ամէն ճիզ-



թափուած է խաղաղութեան կողմը շահելու այցելուները, որոնք կը պատրաստուին ու կը պատրաստեն յաջորդ պատերազմը:

Ամէն ոք այցելութիւնը կամ Գերմանականէն, կամ Խորհրդային Երկիրներէն կ'սկսի, որոնք դէմ դիմաց իրենց ուժը ցուցադրելու մտահոգութենէն տարուած են: Գերմանականը, մերկանդամ արձաններով առնական ինքնավստահութիւն կ'արտայայտէ. ուղղահայեաց վեր սլացող ճակատին վրա սեւ արծիւով:

Խորհրդայինը շարժում, խոյանք ու թռիչք է գաղափարի. ոչ ոք կ'անգիտանա ճակատի զոյտ արձանին բնոյթը. շինողները ոչ մէկ ջանք չեն ինայած այդ գիրքին իր վերջնագոյն կատարելութիւնն ու զօրութիւնը տալու: Ամբողջ ցրցահանդէսին ամենաանհարց պալան է թէ արտաքնապէս, թէ ալ ներքնապէս:

Սկսինք Խորհրդայինէն, քանի որ Հայաստան աւ մաս կը կազմէ ներկայացուած 11 հանրապետութիւններուն: Դուրսը երկու շարք, 11 հանրապետութիւնները ներկայացնող զոյտ արձաններ, գեղջուկ-գեղջուհի, պատկանած ազգին լեզուով գրուած. Հայկական արձանները գլուխուածով թէ կանխամտածութեամբ, ճիշդ եւեւի կողմ մնացած են, Երկրորդ մտածումը աւելի ճիշդ է:

Մուտքին վրա ոսկեզօծ զինանշան 11 լեզուներով գրուած ծանօթ յանկերգը. հայերէնը 4րդ տեղը: Ճընշուումը մեծ է. հազարաւորներ կարգի կ'սպասեն մանելու համար. տասնեակ ոստիկաններ ճնշումը մեղմելու նպատակով կիներուն ազատ ճամբար կուտային մտնելու: Այցելուն մուտքի պահէն կ'սկսի մեծ շահագրգութեամբ հետաքրքրուիլ: Մեծ նշանաբաններ, սահմանադրութենէն հատուածներ գրուած պատերուն վրա կէս մեթր գրերով աչքի գարնող:

Նախ ուշադրութիւն կը գրաւէ մի քարտէս, որուն

համար 675 հոգի բացի ճարտարապետներէ, աշխատերն 11 ամիս 4500 կէտեր կան նշանակուած ադամանդով, մարդկիտով, սուտակով և 11 մեծ կարմիր աստղեր մայրաքաղաքներու տեղերը. Երեւանն ալ:

Պատերուն համեմատ մեծածաւալ նկարներ ընկերային նիւթերով ու քաղաքական ձգտումով. կենդանի արտայայտութեամբ ճապահօններ, որոնք ամբոխին կը խօսին. պէտք է կենալ, դիտել ու մտածել:

Շատ թուանշաններ կային. մէկ մասը կրնան չափազանցուած ըլլալ: Եռանդով աշխատեր էին ցուցնելու բոլոր մարդերու յառաջդիմութիւնները. չէ կարելի ամէն բան կեղծել 41,000 միջնակարգ դպրոցներ 17 միլիոն աշակերտներով. ընդէ. 27,5 միլիոն: 1938ին 30 միլիոն աշակերտներ կ'ունենան:

581 համալսարաններ կէս միլիոն աշակերտներով: Ռուսիա 362, Ուքրանիա 117, սպատ. ուու. 19, ուզգէկ 26, վրացի 17, քաղաք 12, ատրպ. 10, Հայաստան 8, Թրք. 4, տաճիկ 3:

9250 թերթեր 38 միլիոն օրական սպառումով. Զարի ժամանակ 850 թերթեր 3 միլիոն սպառումով:

1359 հոգի նշանով վարձատրուած 15 ապրիլ 1937ին. մոոցուած է աւելցնելու որ փոխարէն 5000 հոգի «մաքրուած» են:

Մոսկուայի խորհրդարանին մաքէթը. 430 մ. բարձր, 480 մ. երկայն, 280 մ. լայն պիտի ըլլա: Լէնինի 100 մ. արձանովը վրան, կարծես խորհրդարաննը պատուանդան է արձանին:

Մեծ մարդոց ճեռագրեր ապակիններու տակ:

Սթալին իր երեք մարդահասակ արձանովը ու բազմաթիւ պատկերներով ներկա էր:

Երեւան Գրիգոր բաներ դիտել կուտար, որոնք ուշադրութենէս վրիպած կ'ըլլային, այլուր գրաղած ըլլալով:

Եթէ մաքրագործումները չըլլային. շատ կը շահէին այս բրօբականտէէն :

Կարելի էր հանդիպիլ բաւական հայերու եկած զանազան երկիրներէ, որոնք հայկական բաներ գտնելու որոնումին մէջ էին : Կը դիտէինք ու կը տեսնէինք իրենց մանկական ուրախութեան նմանող հրճուանքն ու գոհունակութիւնը երբ գտած էին :

Տեսանք հայկական ու վրացական հագուստներ ապակեդարաններու մէջ: Պէտօի պատկերներ, Խ. Հ. և կոմունիստ թերթերը լուսանկարուած մի քանի տարբեր լեզուով թերթերու հետ: Բազմաթիւ լեզուներով 300ի մօտ գրքերէն, 15 հատը հայերէն էին . քրտերէններու վրա գրուած էր հայերէն, Պետական հրատարակութիւն, Երեւան, Երբայերէն գրքեր ալ կային :

Թամանեանի թատրոնի մաքէթը, ներսը փայտէ հանդիսականներով :

Թիֆլիսի հայ թատրոնի շէնքին մեծադիր լուսանկարը: Նախրի Զարեւանի պատկերը: Հայաստանի Զինանշանը ցուցագիրների մէջ, հեղինակը անծանօթ մակագրութեամբ: Բազմաթիւ քարտէսներու և այլ տեղեր Երեւան մեծ գրով գրուած:

Տետրակ գրուած էր այցելուներու տրամադրութեան տակ, իրենց տպաւորութիւնները արձանագրելու: Շատ հետաքրքրական էր աշքէ անցնել. հիացում յայտնող, քննադատող, նոյնիսկ անարդող տողեր կային. մէկը կը գրէր «մեզի հանգիստ թողուցէք», ուրիշը՝ «Ճեր պարագը մի լու դիմակ է», երրորդը՝ «Կը հիանամ կատարուած յառաջդիմութեանց վրա». այսպէս շարունակաբար :

Խորհրդայինի մարդիկը լուրջ էին այնքան, որ կարծես կեանքի բոլոր փոթորիկները անցած են իրենց վրայէն ու շատ բան արմատախիլ ըրած: Զուսպ շարժումներ, զուսպ արտայայտութիւն, ինքիրենց մէջ

փակուած դրներ: Մինչ միւս պալատներունը չէնչող, խօսող, ժպառղ, հարցումներու շուտավոյթ պատասխանող: Դատավարութիւններու ազգեցութիւնն էր: Կը կշռէին իրենց իւրաքանչիւր բառն ու նախադասութիւնը. երբ հայ պաշտօնեա չկա՞ հարցուցինք մէկուն, ժպտելով գլուխը միտականօրէն շարժեց. սակայն աչքերը հարցական էին ժպիտին մէջէն:

Պալատին քովը. լաւագոյն չարժանկարի սրահը ունէին ամբողջ ցուցահանդէսին: Լաւ խաղեր կը ներկայացուէին, 1937ի մարզահամդէսը 11 հանրապետութիւններու մարզիկներով հիանալի էր. ամէն կերպով ճոխ ու այլազան: Ճառագայթարձակ Երբը երեք անդամ տեսա. թէ խաղին և թէ Սթալինը պատառի վրա ուսումնասիրելու համար: Հանդէսի ընթացքին ութ անգամ տեսնուեցաւ բեմէն, շրջապատուած հաւատարիմաներով: Ծխամորճը միշտ բերանը. իր մէջ կար լաւը, հեղնողը, սուր նայողը, ազգասէրը. իր ծափահարութեան և խանդավառութեան թափը երկու անդամ ցոլաց. նախ ուսերնին կայտառ մանկիկներ առած գեռատի մայրերու տողանցքին ու յետո վրացական երկուոսումբին մարզանքին, որուն ի տես ծխամորճը բերնէն վար առաւ. Հայերուն երգէն ու մարզանքէն վերջ, անժպիտ միջակօրէն ծափահարեց. Ուզպէկները հեգնեց, քովինին մի բան ըսելով:

Հայերը շատ յատկանշական էին. աղջիկները կուժերունէին ուսերնին ու երկայն ծածանող քողեր: Համբարձում եայլառիվ սկսան մարզանքի. թովիչ մի պահ էր հրճուանքով կ'ունկնդրէի. Հայրենիքիս երգն ու պարը կը լսէի, կը տեմնէի պաստառին վրա. իմ հեռաւոր ու անծանօթ եղբայրներուս ու քոյրերուս երջանիկ ու հարազատ ձայնն էր որ կուգար, ինչպէս վիշտը, նոյնպէս ալ ուրախութիւնը արցունք ունին. զգացի որ համաշափ գնացքով արցունքի կաթիլներ այտերէս վար կը հոսէին:

Գերմանական պալտովն առջև ալ ճնշումը շատ էր: Բարապանները մասնաւորապէս հումկու երկարակասակներ ընտրուած էին տպաւորութիւն գործելու համար: Մեծ քաշողութիւն ունէր, որուն ոչ մէկ պալատ կրնար հաւասարի բացի նախորդէն: Բազմութիւնը հիացախան զարմանքով կը դիտէր ցուցազրուած գիտական մեքենաները, մասնաւորապէս Զէրլինի մեքենան: Հեռադիտակներ, վերջին ձեւ ինքնաշարժք: Պատերուն վրա գծուած էին ութը տիպարներ աշխատանքը ներկայացնող, զանազան ձեւերով: Թէ էվիզիոն կար նաև շարժանկար. կը ցուցնէին գերմանական այժմէութիւններ շատ հետաքրքրական, միշտ սրահը լի էր:

Մասնաւոր պատկերներ կը ցուցնէին ինքնաշարժի ճամբաներու շատութիւնն ու կատարելութիւնը երկրին մէջ:

Մինչ իտալականին մէջ Մուսօլինի լայն տեղ կը գրաւէ իր արձաններով ու պատկերներով, Ռումանականին մէջ Քարոլ թագաւոր, Զէխոսլովաքիային մէջ Մազարիք և ուրիշներ, Գերմանականին մէջ Հիմլէրի արձանը չկա. Կարծես մասնաւոր բացակա է արձանով ու պատկերով, որ աւելի ներկա ըլլա քան միւսերը: Տանիքին վրա ճաշարան-գարեջրաստուն կար, ուր գերմանական գարեջուր և ճաշ կ'առնեն փափաքողները: Այս պալատը այցելուն ժամեր կը պահէր ինչպէս նախորդը:

Իտալականն ալ աչքառու է, երեք յարկով. վերելակներ տրամադրուած են հանրութեան, ինչպէս այլ տաղաւարներու մէջ ալ, որ շատ չյոգնին: Իրենց յառաջդիմութեան բոլոր մարդերը ցուցնելու ջանադիր եղած էին: Գիտութիւն, օդանաւորդութիւն, գծագրութիւն. Եթովպական պատերազմի վերաբերեալ բաներ, իտալական գեղեցիկ տեսարաններ ինչպէս ամէն պալատի մէջ, հոս ալ հանգստաւէտ թիկնաթոռներ հանգըտանալու համար ժամեր տեւող պտոյտէ:

Զուիցերիա ճիզ թափած էր իր լեռներուն և բնոււթեան գեղեցկութիւնները ցուցնելու մասնաւոր շինուած մանրանկարով. Յուցադրութիւններուն մէջ յամացոյցներու բաժինը, իր այլազանութեամբը կը հետաքրքրէր: Աշխարհի ամէնազգտիկ ժամացոյցը գրուածքը կարգալով, համկցա որ հրաշալիք պիտի տեսնեմ: հակառակ սրատես ու հեռատես ըլլալուս մինչեւ որ ծռելով քիթս ապակեկեղկին չդպաւ, չկրցա տեսնել ոսպի մեծութեամբ ժամացոյցն ու իր... սլաքները:

Կելձիքականը ամէնէն հետաքրքրականն էր, ու լաւ կերպով ներկայացուած Անվերսի աղամանդներու բաժինը կէս միլիառ ֆր. արժէքով: Տեսնելու համար 15 վայրկեան «պոչ բռնելու» ստիպուեցանք ու հապենապով մէկ վայրկեանի մէջ տեսնելով ապակեքրաբաններու մէջ դրուած զանազան մեծութեամբ ու տեսակ աղամանդները, տասնեակ գաղանի ստիկաններու ստիպուելով անցանք, տեղ բանարու կարգի սպասող հազարաւորներու, մեծ մասամբ... կիներ: Հասկնալիէ իրենց տկարութիւնը, մեր ալ հետաքրքրութիւնը:

Անգլիականը համեստ արտաքին ունէր, ուզած էին հանդարտ զօրութեան երեւոյթ տալ ու լայնօրէն յաջողած: Մասնաւոր այդպէս էին ըրած, զօրաւորը ցուցամոլութեան պէտք չունի, Անգլիա ճիզի պէտք չունի ինքինք ճանչնելու... ամէնքը գիտեն, Կանգնած է իր անունի, հարստութեան և փառքի երեք պատուանդաններուն վրա: Պատելով կը հասկնայինք անգլիական կեանքը. կերպասեղէններու բաժին, հագուստներ զանազան, մարզանքի, որսի վերաբերեալ առարկաներ, գիրքերու բաժին տարիքներու համեմատ:

Աշխարհի հորիզոնը որ խանգարուած էր քաղաքական և ընկերային սպառնալիքով, Սպանիո քաղաքացիական պատերազմով, արգելք չէր եղած կառավարականներուն մասնակցելու ներկայանալի տաղաւարով:

Դուրսը մեծագիր նկար զինուորներու և քովը մի ճառ
բացատրող թէ ինչո՞ւ կը կոռուին:

Ներսը մոդիկի հետաքրքրական աւազան, որուն մէջ
նետուող դրամները մոդիկին վրա կը մնային առանց
սուլուելու: Շուրջը դիտողներու, փորձողներու մեծ
խոնում: Սպաննուած արուեստագէտներու ցուցադրու-
թիւնը յուզիչ էր, մտածելով թէ դեռ ինչե՞ր կրնային
արտադրել:

Սպանիա, հակառակ ողբերգական վիճակին, պարի
ընտրեալ երկիրը ըլլալուն, ամէն գիշեր թատերասրա-
հին մէջ «քասթանիէթ»ով պարեր կային:

Եգիպտականը լաւագոյններէն էր, ցուցահանդէսին
ամէնաընտիր կօգմք. միշտ լի այցելուներով: Բամպակի
տեսակներ, ծխախոտ, կերպասսեղէն: Դուրսը արաբական
գեղատեսիլ աւազան հայու պատկանող, Փոքր մի շուկա
(sovk) ալ ուր եգիպտական ապրանքներ կը ծախ-
ուին:

Ամերիկեանը (Մ. Ն.) իր կեղրոնական խոյանքով
երկնամերձի տպաւորութիւն կ'ուզէ թողուլ, մինչ եր-
կու թեւերը 1/3 բարձրութիւնն են կեղրոնին: Ճար-
տարարուեստը լայն տեղ կը գրաւէ: Նկարներու բաժինը
ուեէ' ազգէ աւելի միջակ էր: Զարմանալի բացառու-
թեամբ չունէր... շարժանկարի սրան, երբ Աշխարհի
հրապարակին 80 °/օը իր ձեռքն է:

Ճարոնականին մէջ սանդուխ չկար հակառակ երկու
յարկ ըլլալուն: Սակայն այնպէս շինուած էր, որ անզգա-
յարկ ըլլալուն: Սակայն այնպէս կ'ըլլար կազմակերպիչներուն փափաքած
լիօրէն շրջանը կ'ըլլար կազմակերպիչներուն փափաքած
կերպով: Կահկարամիներ, պուազիկներու շինութիւն,
գիտական գործիքներ: Այցելուներու տպա-
պատկերներ, գիտական գործիքներ: Այցելուներու տպա-
պատկերներ, գիտական գործիքներ: Տետրակ դնելը
ւորութեան համար տետրակ դրուած էր: Տետրակ դնելը
լաւ գաղափար էր. շատ քիչ ազգեր մտածեր էին այդ
մասին:

Քէրուի մէջ գրուած էր թէ կառավարութիւնը աղ-

քատներուն 1 և 1,5 ֆր.ի ճաշ կուտա. ուսանողները
նախաճաշը ձրի կ'ընդունին:

Ուումանականին մէջ հետաքրքրական էր քարի պէս
կտրուած աղերով պատերը, Գետնայարկի կենդանի-
պատկեր որսի տեսարանները բազմութիւններու հիաց-
մունքին կ'արժանանային: Երկրին բարձրաքանդակ
քարտէսը ուշադրութիւն կը գրաւէր:

Շուէտի սեմին մի արձանագրութիւն մեզի կը դի-
մաւորէ «Խաղաղութիւն և ընդհանուր գործակցութիւն
կը փափաքինք. մենք Շուէտներս, մեր հայրենիքին
մէջ կ'ուզենք աղատութիւն, ուսմկավարութիւն և հա-
մագործակցութիւն»: Ուրիշ արձանագրութիւններու մէջ
կը կարգանք որ 126 տարիէ Շուէտը չէ պատերազմած
և մարդկութեան տպագային մասին հաւատք ունի: Յուցահանդէսին մասնակցած են խաղաղութիւն քարո-
զելու համար:

Վատիկանին տաղաւարը իր Եկեղեցիին աշտարակը
կը բարձրացնէ 60 մ. Բարիզի երկինքին մէջ. դեռ շին-
ուողներէն էր 26 օգոստոսին:

Բօրթուգալը գրած էր «կրնաք անցնիլ, առանց ներս
մտնելու» շատեր այս հետաքրքրական արձանագրու-
թեան համար ներս կը մտնէին:

Պաղեստինի տաղաւարին մէջ ջանք թափուած էր
վերջին քսան տարուան վերելքը ցուցնելու բաղդատա-
կան ցուցակներով: Պալֆուրի, Բագօնթի, Ժ. Գամպօնի
յայտարարութիւնները մեծադիր շրջանակներու մէջ
կախած էին: Հրեաներն ալ յայտարարութիւններու,
խոստումներու կարեւորութիւն կուտան, Պաղեստինեան
բերքերը ուշադրութեան արժանի էին այս համեստ տա-
ղաւարին:

Իրաք եւս լաւ ներկայացուած է. ներսը երկրին
մթնոլորտը կ'իշխէ. նաւթահորերու բաժինը ուշադրաւ-
է. այցելուներուն արմաւ կը ծախէին: Տանիքին վրա

Բարելոնի առկախեալ պարտէզներուն մանրանկարը շինած էին:

Ֆրանսական գաւառներու տաղաւարները շատ քնական ու յատկանշական էին. 600 մ. խորութեամբ երկու համացահորեր շինուած էին, գաղափար տալու համար հանքերու մասին անտեղեակ այցելուներուն:

Պատքի տաղաւարին վրայ գրուած էր «Հոս մտնողը իր տան մէջ է», Կարելի էր բոլոր տաղաւարներուն վրա տարածել իմաստը:

Զրօսաշրջիկութեան պալատը տչքոռու է զանազան մեծութեամբ պատկերներով, լեռնային, դաշտային ու ծովային: Գիւղանկարներ, բուժավայրեր, ծովեղքներ, Բոլոր տուեալները գործածուած են ճամբորդելու փափաքը արծարծելու համար:

Շոգեկառքերու բաժնին մէջ շատ երկիրներ իրենց լուազոյն շոգեկառքերը ցուցադրած էին հանրութեան: Նախ ուշագրութիւն կը գրաւէին, մուտքի պահուն, խորհրդայինները իրենց հսկայութեամբը միւսիրէն: Քովը զինանշան ունէին 11 լեզուներով: Ուշագրութիւն կը գրաւէին շուէտականը ցուրտի դէմ լաւ պաշտպանուած, նաև դանիսական կայձակ-շոգեկառքը: Լեհականները զրօսաշրջիկի շոգեկառք էին. անկողինաւորէն զատ մի բաժնեակ գինետուն, շարժանկար և... պարասրան: ուրիշ մի բաժնեակ երկու լոգարան, տուշ, սափրիչ և... օբէրասիօնի սենեակ, եթէ ճամբորդերէն կամ ճամբորդուհներէն մին անհրաժեշտօրէն պէտք ունենա:

Նկարչութեան պալատը շատ յաջող նկարներ կային բոլոր ազգերու նոր նկարիչներէն: Պատկերներ, ո՞ր մէկուն առջև կանգ առնել, ո՞ր մէկը դիտելէ ինքզինքը զրկել. շորս ժամեր պտտելով դիտեցի շատ ազգերու նկարիչներուն լաւագոյն գործերը. շտաբերուն առջև երկար մնացի. սակայն մի նկար հրաշալի թուեցաւ ինձ

իր արտայայտելու կերպովը, գոյներու նրբութեամբը. հազիւ նշմարուող երկու մարմիններ: Ի զուր փնտուեցի նկարչին անունը, չգտա. թիւը գրեցի. 725 էր:

Մտածումի կամ գրքի պալատ. տպագրութեան վերաբերեալ արդիսական մեքենաներ ամէն կողմ. գրադարան ամէնալերջին հրատարակութիւններով, հանրութեան ազատ տրամադրութեան տակ:

Լոյսի պալատը ելեքտրականութեան Պանթէոն է. ամէն տեսակ լոյսեր կան. տունի, խանութի, ծանուցումի: Հսկա ելեքտրական մեքենաներ զետեղուած են 35000. Քիւզվաթէն մինչև կէս միլիոն՝ զօրութեամբ, Զանազան լոյսի ձեւեր ուշագրութիւն կը գրաւեն, կայծակէն Արնչել լուսավառութիւն: Աշխարհի փորցագոյն ելեքտրական ամբը երկու ցորենի երկայնութեամբ ու ձեւով, որ մի կոճակի ճնշելով կը վառէր: Հանրութիւնը ազատ էր բաւական կոճակներու ճնշելու:

Օդանաւային պալատը թէ արտաքնապէս և թէ ներքնապէս գեղեցիկ էր. կ'ազդէր գիտողին: Միջակօրէն հիացնող պալատներէն չէր իր պարունակութեամբը. Օդանաւորդութեան ապագան փայլուն է. հիմա մի քանի ազգեր են որ կ'օգտուին անկէ: Ցուցագրուած էր Բրոֆ. Բիգարի օդապարիկը որով 16000 մ. բարձրացաւ 1934ին:

Մամուլի պալատին մէջ կիւթէնպէտի առաջին աշխատանոցը շինած էին: Արդի մամուլին մասին լայն ծանօթութիւններ կային: Մեծ թերթերէն մին կը ցուցագրէր իր խմբագրութեան սենեակը. միւսը իր լուսանկարչական սպասարկութիւնը, մէկալը իր առաջումի կերպը: Ֆրանսայի մէջ օրսկան 11 միլիոն օրաթերթեր կ'սպառին. ամէն ոք կը կարդա, և լաւ կ'ընէ:

Մարդկութիւնը որ այլեւս նոր գիւտերու հանդէպ չդարձանար, մի քիչ զարմացած է, պատկերի փոխադրութեան մէկ երկրէ միւսը, Պէլինի անունով պէ-

լինօկրաֆի կոչուած։ Առաւօտուն Ամերիկա պատահած մի դէսքի պատկերը, իրիկուան Բարիզեան թերթերը կը տպեն։

Խաղալիքներու տաղաւարը մեծ գոհացում կուտար այցելողներուն։ շինողներուն ճաշակը, արուեստը, անմեղ-միամտութիւնը հաճելի էին։

Նաւակներու տաղաւարը ակնահածո էր ճոխ ցուցադրութեամբը ճաշակաւոր նաւակներու նաեւ ձկնորսական առարկաներու։

Ծխախոտի տաղաւարը, Գոնգորտի հրապարակէն մտնելով ուշագրութիւն կը գրաւէր, Մեքենաները աշխատելով, հանրութեան կը ցուցնէին մանրամասնօրէն գլանիկի պատրաստութիւնը։

Քառոչուկի տաղաւարը շատ բան գետինները, սանդուկները, աթոռները ձգախէժով ծածկուած էին. կ'ուզէին ընդհանրացնել ժողովուրդին մէջ։

Ապակիի պալատը անզուգական էր. ամէն կողմ ամէն բան ապակիէ շինուած։ սանդուխները, աթոռները, ջուրի աւազանը, ծորակը Մուռ անկիւն չկար, փայլուն և լուսաւոր։ Նախաճաշակ տպագայի տուններու։

Շատիօի պալատը կը քաշէր այցելուն ու ժամեր կը պահէր։ Բոլոր երկիրներու նորագոյն գործիքները կային։ Հանրութեան մէջ թէլէվիզիօնը տարածելու համար մասնաւոր ցուցագրութեան մուլթ սենեակ կար Ճրի։ Դուրսը թէլէվիզիօնի մեքենային առջև փափաքողներ տպաւորութիւննին կ'արտայայտէին ու ներաը բազմութիւնը զիրենսք կը տեսներ ու կը լսէր։

Գիւտի պալատին, Բարիզի վերջին օրերէս մին յատկացուցի Յ ժամեր մնալով։ եթէ գիտնայի Յ օրեր կուտայի։ Ցուցահանդէսին ամէնակարեւորներէն էր։

Ուշագրաւ էր յարդարումը. կիսամութ սրահներ, փափաքուած մթնոլորտը ստեղծելու համար։ Մեծ աշ-

խատանոց է գիտակուն ուր այցելուն կրնա ընտելանալ գիւտերուն և փորձերուն, Գիտական ընդարձակ համայնագիտարան, փափաքողը կրնա ինքնիրեն սորվիլ առանց ուսուցչիւ Այցելուն կատարեալ ազատութեամբ կրնար վարուիլ գործիքներու, մեքենաներու, հեռագիտակներու հետ։ չկար չատ տաղաւարներու «կը խնդրուի չպակիլը»։ Հասարակութեան համար հազուագիւտ վայելք էր, վարանումով խառն, այդքան խորհրդաւոր տարրերու գանալ, գործածել, կոճակներու վրա ճնշել։

Պարզ են սորվիլ փափաքողին, հասկնալի ձեւով ցուցադրուած էին, միջակ հասարակութեան մատչելի ըլլալու մտահոգութիւնը ունեցեր են։

Ելեքտրոսկան երկու մեծ գլաններ մեծ ժխորով աշխատելով կայծակ կը յառաջացնէին։ Ս.մէն կէս ժամը զանազան գիտական փորձարկութիւններ կային։

Հաճոյակատարօրէն հարցումներու կը պատասխանէին, պալատի վարիչները։

Ասողաբաշխական սրահը ընդորձակ է. առաստաղին մօտ երկիրն ու միւս մոլորակները շինուած են իրենց ճամբարդութեան շրջանակներով ճիշդ ինչպէս որ կը տեսնուին անհունին մէջ։ Շատեր զարմանքով ու ժամփով կը նայէին հաշիւներու երկարութեան, մտքի մէջ չբովանդակուելիք թուահամբանքի. օրինակ $\Pi = 3,1415926535589793\dots$ (մօտ 200 թուանշան)։ Ապակիներու վրա ցուցագրած են հիւսիսային բեւեռի արեւածագը։ Արեւի վրա բիծերու գոյութեան տասնեակ տեսակ հազուագիւտ պատկերները։ Միլիառաւոր աստղերու զանազան խումբերուն պատկերները. ինչպէս կը տեսնուին անհունին մէջ զօրաւոր հեռագիտակներով։

Յ թօն մի երկնագարի վերարտադրութիւնը. որ Պրազիլիո անտառներուն մէջ ինկած է։ Տարուան մէջ երկրին վրա անհունէն Զ միլիոն քկ. երկնագարեր կ'իշ-

նան շատերը ծովուն մէջ ու անտառները, երկվայրկեանը
200 քմ. արագութեամբ:

Մի պատկեր քաշուած 22066 մ.էն ուր մարդը կրցած
է առ այժմ հասնիլ. երկրի կլորութիւնը յստակօրէն
յայտնի է. այդ պատկերին ցուցուցած հողամասը եղիս-
տուէն մեծ է. Մի պատկեր ալ երկրին շուքը, որ մի-
ջոցին մէջ կը մնա Արեւը մարը մտնելէն ետք. դեռ
նոր կրցած են լուսանկարել այդ:

Լուսնի զանազան երեւոյթով քանդակներ ուր
տեսնուող ջուրերուն անուններ դրած են. հանդարտու-
թեան ծով, փոթորիկներու ովկիանոս, առատութեան
ծով, նեկտարի ծով...

Շատ սրահներ ուշազրութիւնը երկարօրէն կը գրա-
ւեն հիացումի մատնելով այցելուն. Գործիքներ, ար-
ձանագրող սրտի շարժումներն ու ձայնը: Ուղեղին մէջ
օդի ներարկումով կրնան լուսաւորել ներսը և ուսում-
նասիրել:

Արիւն ներարկելու կերպը ցուցադրուած էր, թէ
ինչպէս մեծ առեղներ մէկուն թեւէն արիւնը ուրիշն
թեւին կը փոխանցեն:

Թուղթի շինութիւնը հետաքրքրական էր: Մի աքլոր
հաւ գարճուցած էին, մի հաւ ալ աքլոր. ցաւեցա
խեղճ կենդանիներուն վրա. թմրած, թոյլ և ծաղրա-
նկարային երեւոյթ ունէին. սակայն գիտութիւնը զոհե-
րու պէտք ունի իր յառաջդիմութեան ճամբուն վրա:

Այն տաղաւարներու մասին, որ ժամանակ չունեցա
երկու տող գրելու, նուազ կարեւոր չէին, ո'չ ալ նուազ
հետաքրքրական:

Մի կարգ ազգերու կարգին թուրքն ալ չէր մաս-
նակցած. այդ ընդարձակութեան մէջ իրենց բացակայու-
թիւնը աննշմար անցաւ:

Մասնաւոր վճարումի մուտքերով շատ հետաքրքր-
ուական էին Ապակիէ մարդը, ձիւնի Աշտարակը, «Ան-

հունօրէն փոքր»ները, Սիամցի իրարու կռնակէն փակած
քոյրերը. նիհարակազմ դժբաղդ արարածներ մէկ աղի-
քով, նոյն ճաշակով, քիչ տարբեր բնաւորութեամբ,
28 տարեկան: Բլանէթէրիումը որ, աստղերու և մոլո-
րակներու մէջէն զարմանալի ճամբորդութեան տպաւո-
րութիւնը կը թողու:

Ցուցահանդէսին զանազան կողմերը տասնեակ
յայտնի, անուանի ծաղրանկարիչներ, ժողովրդական գնե-
րով այցելուներու յաջող ծաղրանկարները կը գծէին:
Գոհունակութիւն կը պատճառէր պարբերաբար իմացուող
Ալօ', Ալօները բարձրախօսին որ ընդհանրապէս հետեւ-
եալը կը ծանուցանէր այսինչ առարկան կորսնցնողը,
թող ներկայանա, այնինչ տեղը ստանալու համար» կամ
«10 տարեկան Հանրին ծնողքը կորսնցուցած է ու
ծնողքը զինք կ'սպասեն այսինչ տաղաւարին առջե, թող
գա»: Հինգ վայրկեսն յետո «Ալօ, Ալօ, Հանրին ծնողքը
գտաւ»: Այսպէս, ընդարձակ ցուցահանդէսին մէջ ամէն
բան պարզ, գիւրին, արագ, քանի որ կարգ ու կանոն
կար:

Լուսավառութեամբ ծանուցումի վերջին նորու-
թիւնները կը գիտուէին ուշով:

Բազմութեան մէջ կը նշարուէին ազգային տարա-
զով հոլանտիներ գլուխինին ճերմակ գլխարկով, 30
սմ. երկարութեամբ ժամը 7ին յ. մ. տաղաւարները կը
գոցուէին. մի քանին՝ 8ին:

Շուկաներու մէջ կը ծախուէին, յիշատակի բազմա-
տեսակ առարկաներ, հետաքրքրական պզտիկ գիւտեր,
մութիւն մէջ կարդալու ակնոց, անձրեւին ջուրը պատու-
հանին ապակիէն չվագելու գեղ, ևն..:

Լաւագոյն օրերէս մին է կյֆէլի օրս: Մինչև ք.
յարկ մէկ կերելակով բարձրացանք. Բ.էն Գ. յարկը
աշտարակին երկու վերելակ փոխեցինք: Փափաքողները
կընային ոտքով ելեկ ընդամէնը... 1750 սանդուխ: Գա-

գաթը հարիւր այցելուներ կային։ Բոլորը շուրջանակի պարզուող տեսարանները դիտելով սրտերնին կ'ընդլայ-նէր ու հիացումի խօսքեր կ'ըսէին։ Յուցահանդէս և Բարիզ աչքերու տահմանին մէջ էին։ Այդ օր մշուշ կար. թէ ոչ մինչև Մանչի ծով կը տեսնուի ըսին։

Այցելուները հրաշալիքներու փառքին գագաթէն միլիոնաւոր մարդկին ալ կը դիտեն։

Մէկ ժամ մնալ մտագիր էինք, վեց ժամեր մնացինք, Գիտէի թէ վայրկեանները չեն կենար. երջանիկ ժամերը վայելելու արուեստը սորված էի։

Ի՞նչ գեղեցիկ էին այդ ժամերը, որքա՞ն ուրախ ու դուկ՝ կ'զգայի ինքզինք։

Գրիգոր փորձելու համար «ալ իջնենք» կ'ըսէր, մինչ ինձմէ աւելի կը փափաքէր մնար։ Գիշերը լոյսերու մէջ կը փայլէր էյֆէլը։

Լոյսի ի՞նչ առաստութիւն Յուցահանդէսին մէջ նաև ամբողջ Բարիզ. բոլոր հրապարակները, կառավարական շենքերն ու յիշատակարանները լուսաւորուած են արդիական լուսարձակիներով, զմայելի տեսարան ներկայացնելով գիշերը։

Այցելուները էյֆէլի վրայէն կը դիտէին այս շքեղութիւններն ու փարթամութիւնները, որոնք իրենց համար շինուած էին։ Եթէ հրաշալի բառը չըլլար կարելի էր ստեղծել։

Քառիթ-բօսթալներ կային, էյֆէլի գագաթէն մասնաւոր կնիքով ուղարկուելու համար ամէն կողմ։

Գ. յարկը ժամը 7էն յետո արգիլուած ըլլալուն Բ. յարկ իջնելով ճաշարան նստանք։ Ժամը 9ին վայելեցինք երկու մեթի հեռուէն պայթուցիկ հրախաղերու տեսարանը. մի տեսակ ճակատի Ա. գծին վրա ըլլալու տպաւորութիւնը ունենալով պայթումներէն։

Ամէն օր գիշերները ժամը 10ին իջնա կամուրջին շուրջի տաղաւարներուն գարեջրատունները խճողաւած

կ'ըլլային ժողովուրդով և կամուրջին վրա ու մօտերը այնքա՞ն բազմութիւն կը խոնուէր ջուրերու, հրախաղութիւններու հիանալի տեսարանները դիտելու համար։ Գիշերուան այդ ժամուն Սէն գետը հսկա ջուրէ թատրոն կը դառնար հարիւրաւոր ցայտաղբիւրներու, պարբերաբար փոխուող գոյնզգոյն լոյսերու և նուագի. ջուրերը կը ձուլուէին լոյսերու հետ, ու լոյսերը կը խառնուէին նուագին, Գետէն նաւեր կը սահէին լիբազմութեամբ։ Աննման գիշերներ, անմոռանալի գիշերներ, որոնք կը հմայէին բազմութիւնները։

Էյֆէլի բ. յարկէն արձակուող 8 զօրաւոր լուսարձակներ Բարիզի երկինքը կը խուզարկէին իրենց լայն ու հեռարձակ լոյսերով։

Լոյսը, ջուրը, նուագը զարմանալի համադրութիւն կը կազմէին. լոյսը իր հմայքը ջուրին կը փոխանձէր ու նուագն ալ երկուքին։ Սէնէն ջուրը կը խայտար, գոյնզգոյն լոյսերն ալ կը խաղային, կը փոխուէին. ջուրերու, լոյսերու և գոյներու երաժշտութիւն, որ հիանալի վայելք կը պարգեւէր ականջներու, աչքերու և մտքերու։

8 հոկտեմբերին կրկին գին էր յուցահանդէսի մուտքը. ձախ թերթեր հարուստներու օր յայտարարելով, պահանջնեցին աղքատներու օր աժան մուտքով։

Գիշերը մեծ հրախաղութիւն, ջրացայտութիւն, հարիւրաւոր պալօններու արձակում, լոյսեր, նուագ ու երգ առ claire de la lune — լուսնի լոյսով —։ Բոլորը աչք ու ականջ կտրած կը նայէին, կ'ունկնդրէին։ Կարծես այդ գիշեր ամէն ճիգ թափուած էր հիացնելու հանդիսաւասները։

Երգը կը տարածուէր, կը լայնար, կ'ողողէր Յուցահանդէսը ու կը յորդէր գուրսը. կը թափանձէր բոլորէն ներա, մեղմ կ'օրրէր հոգիները ու որքա՞ն անուշօրէն կ'աղամանդանար Սէնի լուսա-ջրացայտ գիշերին վրա։

Տեսածներէս լաւագոյնն էր. յաջորդ առաւօտ մեկնումիս առթիւ Բարիզէն ասկէ լաւագոյն հրաժեշտ կարելի չէր երեւակայել:

Ցուցահանդէսին կցուած էր ընդարձակ խաղավայր-զուարձավայրը:

Շատ աթրաքսիօններ տեսած էի. Բարիզի զանազան կողմերն ալ 2—3 հատ կան, սակայն ասիկա երիցս գերազանց էր իր մեծութեամբ, զանազանութեամբ, յանդգնութիւններով ու ճոխութեամբ:

Զօրաւոր ջիղեր չունեցողները չէին կրնար մասնակցիլ շատ խաղերու. Շրջանը կատարող ելեւէջաւոր կառքերը յուղում կը պատճառէին, «Աթար»ը հետաքրքրական ու վտանգաւոր էր. Ա.Յէնամիծ ուշագրութիւն գրաւողն ու յանդգնութիւն պահանջողը անկարգելի աշտարակն էր թէև տպահովուած արկածի պարսպային. Շատ ներկայացումներ կային առիւծներով, օձերով: Կարծերու թագաւորութիւնը լաւ էր. 26 հոգի (գաճաճներ), փոքր տուներով, քաղաքապետարանով ու այլ կազմակերպութիւններով:

Մարօքեան և Թունուզեան շուկաները հետաքրքրական էին պէսպիսուն տպանիքներով: Ալճերիսկան ներկայացումի մտա, ուրիշներու կարգին. Երդիծական էր իրենց պարն ու դափերուն ժխորը անտանելի: Եթէ հազար միմոսներ միաժամանակ պարէին, խաղային այնքան չէին կրնար գուարձացնել դիտողները. քանայդ մեծ ու պղտիկ 15 հոգին: Ներկայացումները կը ջանային բազմութիւնները իրենց քաշել ու բարձրախօսներու առջե խօսողները կարծելով որ Աշխարհ իրենց մտիկ ընելու վրա է բամբ ու հանդիսաւոր ձայնով կ'արտայայտուէին, սակայն այցելուներու զարմացած աշքերն էին որոնք մի քիչ խոշոր բացուած այդ պուացողները կը դիտէին: Այլ տեղ մի պուոստիխօսի

մտիկ կ'ընէին ուշագրութիւն կտրած, եթէ մի նկարիչ ոււսադրութիւն նկարել ուղէր, յարմար առիթ էր:

Զանազան խաղերու առջե, շփոթուելու աստիճան գաճէ շինուած արձանի, ուշագրաւ էին մեքենական շարժումներ կատարող դիմայարդարուած մարդիկը:

Այս զուարձավայրը էնվալիտի դիմաց շինուած Յուցահանդէսին փայլը կ'աւելցնէր ու կը լրացնէր զայն: Մի տեսակ հաճելի զուարձութեան ցուցահանդէս ինքն ալ:

Կ'արտագրեմ Յուցահանդէսին գլխաւոր մուտքին չորս արձանագրութիւնները.

1. Dans ces murs voués aux merveille, j'accueille et garde les ouvrages de la main prodigieuse de l'artiste, égale et rivale de sa pensée. *L'une* n'est rien *sans* l'autre.

2. Choses rares ou choses belles ici savamment asssemblées instruisent l'œil à regarder comme jamais encore vues, toutes choses qui sont au monde.

3. Il dépend de celui qui passe Que je suis tombé ou trésor, Que je parle ou me taise ceci ne tiens qu'à toi ami, n'entre pas sans désir.

4. Tout homme crée sans le savoir, comme il respire, mais l'artiste se sent créer son acte, engage tout son être; sa peine bien aimée le fortifie.

Այսքան պալատներ, տաղաւարներ իրենց պարունակութեամբը, շինուելու, ցուցագրուելու համար երկար ժամանակի կարօտած էին. ցաւալի էր մտածել որ պիտի փլցուէին, տարուէին, տաք հետեւ ձգելով այս հրաւալի ամբողջութենին:

1937ի Յուցահանդէսը տեսնողները միշտ զայն պիտի զգան այնքան ներկա, որքան նոյն ինքն ներկան:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐ

Գահիրէ, Երուսաղէմ, Աթէնք մէկ շաբաթէն կարելի է ամէն կողմ այցելել։ Բարիզը եօթը շաբաթէն հազիւ կրցա տեսնել, գիտել, պտտիլ, այն ալ 40 թանգարաններէն — զարմանալի չէ քանի որ Երեւան 8 հատ ունի — 4 գլխաւորագոյնները այցելեցի, ու ամէն բան այսպէս ընտրելով։ Ուրիշ մայրաքաղաքներ 10—15 տեղեր կ'ունենան այցելուելու արժանի, մինչ Բարիզ՝ 150 տեղեր ունի։

Առառու, յետ միջօրէ, գիշեր, նոյն իսկ անձեւու ու ցուրտ օրեր, կը պտտէինք ժամանակ չէինք ուզեր կորսնցնել։

Բարիզը ամբողջ թանգարան-գանձարան է իր պալատներով, թանգարաններով, Պանթէռնով, գրադարաններով։ Ամէն կողմերէն արուեստն ու միտքը կը յորդին, օգտուիլ գիտողները քիչ են Բարիզիներէն։

Լուվրի թանգարանէն պէտք է սկսիլ. La noblesse oblige !

Ան զրձինի փառքով ողողուած է։ Մուրճի փառքը, արձաններու բաժինով անզուգական և հոչակին արժանի է. այլ հնութիւններու բաժիններ ևս կան։

Բազմաթիւ ընդարձակ սրահներու ամէն պատերուն և առաստաղին անհամար պատկերներ, աշխարհակառչակ

հին ու նոր նկարիչներէն, Ամէնաշատ ուշադրութիւն կը գրաւէին Բիւպէնսի, Բամպրանի, Տաւիտի, Լէօնար տր Վինչի, Բաֆայէլի, Էնկրի բազում նկարները։ Հարիւրաւոր ուրիշ անուանի նկարիչներու գլուխ-գործոցներն ալ այնքան բազմաթիւ են որ ամէնուն առջեկանդ առնելը, տարիներու կը կարօտէր։ Այվազովսկիի անունին հանդիպեցա, Աթէնքի թանգարանին մէջ երեք ծովանկարները տեսած էին։

Նկարներուն նիւթերն էին դիմանկար, գիւղանկար, բնութիւն, մերկութիւն։ բայց որոշ կը տեսնուէր, որ կնոջ մերկութիւնը չէր սպառած նկարիչներու տաղանդը։ Շատեր մակերեսային կը նայէին, քիչեր ուշադիր կը դիտէին։ Լաւագոյններէն մի քանին կը թուեմ։ Լէօնար տը Վինչի, Լա Ժօքսնտը։ Ռաֆայէլի, Երիտասարդի դէմքը և գեղեցիկ պարտիզամունիւնին։ Բիւպէնսի, Խաչելութիւնը։ Տավիտի, Տիկ. Ռէքամիէն։ Վիկէ լը Պրէօնի, Տիկ. Վիկէ լը Պրէօն և աղջիկը։ Միւրիլօի, պղտիկ մուրացիկը։ Էնկրի, Ակը։

Արձաններէն Շաբիւի ժան ա՛Արքը, Միւլօի Վէնիւսը։ Հոռոմէական, Ցունական հնութիւններու կարգին պատուաւոր տեղ կը գրաւէ փարաւոննեան Եգիպտոսը իր հսկա սֆինքսներովն ու մեհեանովը։ Զանոնք դիտելով շարունակաբար ժամեր ամբողջ, ի՞նչ մտածումներ կ'անցնին մտքէ։ լաւէ որ մտածում այնքան ժամանակ չի պահանջեր, որքան զայն գրի առնելը։ Ժամը 5ին յ. մ. կը փակուին գուները։ ի՞նչ, ժամանակը այսպէս շուտ է անցեր։ Երկու օրէն չլրացաւ Լուվրը։

Կրէվէն թանգարանը շատ այցելուներ կային։ Բնական մեծութեամբ մոմակերտ արձաններով ներկայացուած էին Ֆրանսայի վերջին թագաւորական ընտանիքին կեանքն ու վերջը։ Ցիսուսի և ժան ա՛Արքի կեանքերուն զանազան երեւոյթները կենդանի պատկերի ձեւով շինուած էին։ Լուփ Ժ.ի ինքնարդարացումի գիրը յուղիչ էր։

Մեծ պետական մարդոց, Աշխարհահռչակ գիտաւականներու, կրօնականներու, Արուեստագէտներու բնական ու կենդանի արձանները բաժիններու մէջ գրուած են: Խտալիո, Գերմանիո և Խ. Միութեան վարիչներու արձանները քով քովի: Ֆր. Նախագահին և Նախարարներունը, Պապը, Սպանիո պատերազմէն կենդանի պատկեր. Զարլի Զարլինը իր անմոռանալի հագուստով ու ձեւովը: Դիմացի գետնէն առաստաղ համող հայելին շատ զուարձութիւն կը պատճառէր բազմութեան, նոր եկող այցելուններու ճամբանին շարունակել կարծերով հայելիին փակիլը տեսնելով: Նստարաններու վրա կենդանի արձան մարդիկ ու կիներ նստած էին լրագիր կարդալու, խօսելու դիրքով, իրականի հետ շփոթուելու աստիճան յաջող: Սրան ուր վտանգաւոր էր երկար ու մի քիչ ալ անշարժ մնալ նոյն դիրքով, չկարծուելու համար հոնտեղի արձաններէն մին: Շատերու պատահեցաւ. մարդիկ, կիներ մօտենալով ուշի ուշով իրարուերես կը նայէին որ մի գուցէ տեսածնին արձա՞ն է:

Հայելիններու բաժինը մանողը խնդախտէ կը բռնուէր: Աջ ու ձախ սրահներու մէջ խտրկանքի, ճարպիկութեան ներկայացումներ կային: Հաճելի ամբողջութիւն:

Պանթէոնի վրա գրուած է «Երախտագէտ հայրենիքը՝ իր մեծ գէմքերուն», Բաղմաթիւ պատկերներ ու արձաններ ամէն կողմ: Առաջնորդը, բազմութիւնը գետնայարկ իջեցնելով բացատրութիւններ կուտա Կամպէթթայի, Պէրթըլի, Էմիլ Զօլայի, Վոլթէրի, Փ. Փ. Ռուսօյի, Վ. Հյւկոյի, Ժան Փօրէսի դամբարաններուն առջե. վերջին երկուքը ծաղկեպսակներով լի: Բոլորին վրա լաւ տպաւորութիւն կը թողու այս այցը:

Փափաքեցանք գմբէթը ելլել. պահապանը, որ քիչ առաջ քանի կիներու և մանուկներու չէր թոյլատրած, վարձատրութիւնը ստանալէ ետք մեր երեսը նայելով «Երիտասարդ էք, ելէք» ըսաւ: Գրիգորի հետ շնասկցանք

իմաստը. սակայն երբ մօտ 500 գարձգարձիկ աստիճաններէն վեր բարձրացանք գրեթէ չնչասպառ եղած էինք, ոտքերնիս դժուար վերցնելով: Պարզուող գեղեցիկ համայնսապատկերը գմբէթէն փոխարինեց մեր յոգնութիւնը. քաղաքը իր բոլոր հմայքով մեր տեսողութեան սահմանին մէջ էր:

Ենվալիսի պատերազմական թանգարանին ոսկեզօծ գմբէթը Արեւի ճամանչներէն կը շողա: Դուրսի պարտէզը հարիւրաւոր անգործածելի թնդանօթներ զրուած են: Շատ ընդարձակ է. շատ բաժանումներ ունի. Եկեղեցին և շուրջի հնութիւնները. Նախուէոնի գերեզմանը և աջ ու ձախ թեւեր երեքական յարկերով:

Նախուէոնի գերեզմանը շատ այցելուներ ունէր բոլոր ցեղերէ:

Մեծ սրահի կեդրոնը 7 մեթր խորութեան մէջէն Պաքաղը պատուանդանի վրա է գրուած: Շուրջի բաժնեակներուն մէջ Մարտչախտ Ֆօշի գագաղը և այլ անուանի զինուորականներու արձաններ, Կայսրը Փրանսայի պարծանքն է:

Աջ ու ձախ թեւերու պատերազմական թանգարանները շատ հետաքրքրական բաներ կային Հռոմէական, Յունական, Կոլուական նաև մէմլուքներէն Եգիպտոսի, Նախուէոնէ, Լաֆայէթէ: Մի սրահ միջին գարու պէսպիսուն զրահներով (մարդու և ձիու) լեցուն էր, Ուրիշ մի սրահ զէնքերու բազմաթիւ տեսակներ. կային 3 մեթր հրացաններ 2,5 մեթր սուրեր, 25 սմ. դաշոյններ, սիզակներ, նետեր ամէն գարերէ, շատ ազգերէ:

Նախուէոնի ծննդեան թուղթը, գաշտային անկողինը, զմոսուած ճերմակ ձին ու շունը և այլն: Լաֆայէթի սենետակը, բոլոր մանրամասնութիւններով:

Զինադադարի շեփորը հետեւեալ արձանագրութեամբ. «Զինադադարի շեփորը հնչած է «կեցուցէք կրակը» 7 նոյեմբեր 1918ի յ. մ. ժամը 9ին:

Ուրիշ մի սրահ ուր կախուած են պատերազմներու մասնակցած հազարաւոր յարդի դրօշներ, հինը կա, նորը կա, պատուածը կա. իսկ անոնք որոնք ծուէն-ծուէն եղած են ապակեա ամաններու մէջ լեցուցեր են կորուստէ փրկելու համար այդ մասունքները. Գրուելու արժանի գեռ ինչե՞ր:

Շոգեկաւովով, Բարիզէն կէս ժամ հեռու կը գտնուի վէրսայլ քաղաքը իր հոչակաւոր պալատով։ Պալատներ դուրսէն տեսեր էի, ներսէն տեսն ելը տարբեր է. Վէրսայլի պալատը Աշխարհի ամէսագեղեցիկ տեղը թուեցաւ իր հիանալի պարտէզներովն ու լճակովը. Նկարչագեղ, զրախտագեղ տեսարան կը պարզուէր բազմաթիւ աւազաններու ջուրերուն ցայտումներով, որոնց ի տես Գրիգոր բռնեց բաղուկէս, ներշնչուած երեւոյթով. Երջանիկ յափշտակութեան ժամեր էին։

Տարւոյն մէջ, մասնաւոր օրեր անզուգական հանդէսներ կը սարքուին եղեր իբր բեմայարդարում ունենալով այդ հոգեթով գեղեցկութիւնները։

Թանգարանի վերածուած պալատին մեծ ու պատիկ սրահները պատմական առարկաններով լի են. պատկերներ, արձաններ, աթոռներ, պատերազմներու տեսարաններ. 2-3 դար առաջ պատերազմներու մէջ մեռնողներուն անունները պատերուն վրա, զօրավարէն մինչեւ հարիւրապետ յիշուած են։ Ուշագրաւ է հայելիններու ընդարձակ սրահը, ուր չքեղ ու շուայլ հանդէսներ կը սարքէին թագուարն ու թագուհին. հիմա այցելուները կը հիացնէ միայն, Մարի Սնթուանէթի լինքնայարդարումի, գեղեցկանալու սենեակը քմծիծաղ կ'առթէր շատ այցելուհներու, որոնք աւելի կատարեալ յարդարումի սենեակներ ունէին թերեւս, քան երկու դար առաջուան թագուհին։ Գրադարանի սենեակը կոկիկ էր։

Մեր այցելութեան օրը 15.000 այցելուներ կային. ամէն օր հազարաւորներ կ'այցելեն։

Քաղաքն ալ թէև պղտիկ, մաքուր է։ Գիշերը լաւագոյն շարժանկարի սրան «Սիրանօն» մտանք։ 15ական վայրկեան տեւողովթեամբ, 12 տեսակ կատակերգական երիզներ տեսանք հոչակաւոր ֆրանսացի և Ամերիկացի կատակերգակ դերասաններէ, անընդհատ երեք ժամեր զուարձանալով. Յայտագիրը նորութիւն էր մեզի համար։

Նօթրը-Տամ հոյակապ Մայր-Եկեղեցին շրջագաւիթէն Դիտուած հիանալի տեսք ունի, զոյդ զանգակներու շշտարակներով. մօտ 200 տարիէն շինուած է ընդհատումներով։ Երեք մեծ գոներ ունի, քովերը բազմաթիւ սուրբերու արձաններով, որոնց միջև աղաւնիները իրենց բոյները շինած էին։ Ներսը միջազգային մեծ բազմութիւն այցելուներու, որոնք երկիւղածօրէն կամ ալ հետաքրքրութեամբ կը զիտէին լսելով բացատրութիւնները մասնաւոր առաջնորդներու, ի մասին ընդարձակ ու հակա տաճարին։ Ցանցառ թուով ծնրագիր աղօթող կիներ. մէկուն արցունքը այտէն կը հոսէր մեղմօրէն. արգեօք ի՞նչ վիշտ ունէր. ողորմութեան Աստուածէն ի՞նչ խնդրելու վրա էր։

Եկեղեցին թանգարանը այցելեցինք. մեծարժէք ու պատմական հնութիւններ, զարգեղէններ, նշխարներ, Նափուէոնի թագը, Լուի Ժ.Ֆ. և Անժուանէթ թագուհին վերջին հաղորդութեան ամսնը մեռնելէ առաջ. բոլոր Պապերուն, բացի մի քանիէն ու հիմակուանէն վինկի վրա փորագրուած փոքր պատկերները 200 հատի չափ։

Բարիզի Բ. մեծ Եկեղեցին Մօնմարթրի կողմը Սաքրէ-Քէօրն է. հետզենէ բարձրացող մի պարտէզի գագաթը, բլուրի վրա է շինուած. մեր այցելած պահուն երիկուան դէմ գոց էր, առիթ չունեցանք ուրիշ առթիւ այցելուու. Այդ բարձունքէն մեր առջև պարզուող համայնապատկերը կարող էր ամէնսագժուարահաճ ակ-

նարկին անգամ մասնաւոր հիացումը գրաւել, Այնքան հմայիչ որքան Գահիբէի Միջնաբերդէն, Աթէնքի Ակրոբոլէն, Երուսաղէմի Դաւիթի բերդէն պարզուող տեսարաններունը:

Գ. Մեծ Եկեղեցին Մատըլէնն է. Ակրոբոլի կործանած տաճարին ձեռով սիւնազարդ շինուած է. Բարիզի կերպոնը. հոս ալ շատ այցելուներ ու ցանցառ աղօթողներ: Խորանին վրա լուսաշող մոմեր կը վառին:

Պուլօներ անտառը գեղեցիկ ու ընդարձակ է և բոլոր յարմարութիւններով. հետիւտն պտտողներու, ինքնաշարժերու և ձիւորներու յատուկ ձամբաներ ունի. Մի մեծ լճակ ալ՝ վարձու տրուող նաւակներով հիանալի ժամանցի վայր է:

«Փարտէն Տաքլիմաթտասիօն»ը մտանք. զանազան վայրի կենդանիներ ու թռչնազգիներ դիտեցինք: Մանուկները զուարձացնելու համար 30 տեսակ հայելիներու սրահը իր տեսակին մէջ լաւագոյնն էր. Մանուկներու խաղավայրը իր բազմազան ու լու կազմակերպուած գործիքներովը, ձրիորէն տրամադրուած փոքրիկ երջանիկ էակներու լաւ տպաւորեց զիս և երկարօրէն դիտեցի գործիքներն ու խաղացող մանուկները: Այնչափ տարուած էի տեսարանով որ, Գրիգոր ձեռքը տարաւ փողկապիս որ փոքր շեղուած էր ու շտկելով մտերմաքար ըստու. «մտածել կը թուիս» «առանց պատճառի չէ» պատասխանեցի: Գրիգորի մտերմութիւնը սահման չ ունէր ինձ համար. մեր ձաշակները միշտ նոյնը չէին:

Լիւֆսէնպուրկի պարտէզը շատ գեղեցիկ է. բազմաթիւ արուեստագէտներու և գրագէտներու արձաններով զարդարուած: Զուրի աւագանին մէջ մանուկները իրենց խաղի նաւակներուն ծփանքը դիտելով կը զուարձանան, ծնողայ գուրգուրուած նայուածքին ներքե: Շատ պտտողներ, նստողներ ու կարդացողներ կային: Ծառախիտ մաս ունի, ուր տարէց մարդիկ հետաքրքրական

մի խաղ կը խաղային բոլորովին տարբեր «պուլոէն» Մանուկներու յատուկ խաղավայր ունի նուազ ճոխ քան նախորդը:

Բարիզ շատ մեծ հրապարակներ ունի, կթուալի հրապարակին — ուրկէ 10 մեծ, անուանի, պողոտաներ կը մեկնին — կերպոնը կը գտնուի Յաղթութեան կամարը, որուն տակ կը հանգչի Անծանօթ զինուորին գերեզմանը:

Ամէն օր մեծ բազմութիւն կ'ըլլա օտար այցելուներու, որոնք ծաղկեպսակներով լի գերեզմանին չուրջ երկիւղածօրէն կը կենան գլխաբաց: Մշտավառ կրակ կը վառի գլխու կողմէն. անչէջ մի բոց, հայրենիքին համար մեռնողներու յիշատակին: Կամարին վրա դրուած են յաղթական պատերազմներու անունները:

Գոնգորտի ընդարձակ հրապարակին մէջանեղը 0պէլիսքը կանգնած է սրածայր, որը Վերին Եգիպտոսէն տարուած է, Մեհենագրերով ծածկուած է ու հրապարակին փայլը կ'աւելցնէ: Միշտ ինքնաշարժերու մեծ երուղեռ, երթեւեկ կ'ըլլա 50ը միաժամանակ կ'անցնին ու չընդհատուիր. պէտք է անոնց մէջէն անցնիլ դիմաց, թէ ոչ ժամերով սպասելու է. եթէ ակնարկը և քայլը նոյն ուղղութեան հետեւին կրնան տրկածի առաջնորդել. պէտք է նայուածքը միշտ աջին ըլլա.

Կառավարական հաստատութիւնները մեծ են ու իրենց պատկառազդու զանգուածով ուշագրութիւնը կը դրաւեն այցելուներուն:

Պատթիյի հրապարակը դիտելով կը խորհի իր պատմական հմայքին ուր տեղի ունեցաւ 149 տարի առաջ մարդկութեան մեծագոյն Յեղափոխութիւնը, որ ամէն երկիրներու վրա ազդեց առաւել կամ նուազ չափով: Պատթիյի բանախին տեղը կը բարձրանա ազատութեան սիւնը: Անցնող մեծ ու պղտիկ ինքնաշար գերը և բազմահազար մարդիկ, գործի հետքին մէջ,

կարծես մոռցած են այս անզուգական հրապարակին պատմական արժէքն ու նշանակութիւնը։ Հո՞ն ուշ գրաւեց մի գրութիւն խմացնող թէ վ. Հիւկօյի տունը մօտերն է. քայլերս բացատրուած կողմը ուղղելով, քիչ ետք հասա տուներու մի շարքի, որոնց առջև փոքր հասարակաց պարտէղ կար, ուր տղաքը կը խաղային ու իրենց ճիշերը կը խառնուէր ճնճղուկներու ճոռողիւններուն։ Սրտի թեթև տրոփիւնով ներս մտա. ցանցառ այցելուներ կային բոլորն ալ կիներ ու աղջիկներ։

Շատ պատկերներ կը զարդարեն Ա. և Բ. յարկերը. իր ձեռքով գծուած պատկերներ ալ կան, նաև անթիւ յիշատակներ՝ բոլոր սենեակներուն մէջ, որոնք պատիկ թանգարան կը կազմեն։

Պատերուն վրա զանազան արձանագրութիւններ. «Վ. Հիւկօ գրականութեան Պալպ»։ «Տէրը, իշխողը բային. խօսքերն ու պատկերները կը ճկին իր փափաքին և ներշնչման համաձայն»։

Թշուառները գրելու համար վեց փետուրէ գրիչներ գործածած է, որոնք ցուցադրուած են։

Մահճակալը, աթոռը, տպակեդարաններու մէջ հագուստները, գլխարկը, անցազրերը, Մեքսիկայի նախագահն նուէր ստացած գաւազնը, Վաթէրլոյի գաշտէն գտած կապարներն ու ծիռ պայտը և այլ բազմաթիւ առարկաներ, նամակներ։ Մասնաւոր մի սեղանի չորս եղերքներուն գրուած կապուած են վ. Հիւկօյի, Լամարդինի, Փորտ Սանտի, Ա. Տիւմայի գրիչներն ու կաղամարները։

Իր մահուան առթիւ 16րդ թաղի քաղաքապետութիւնը հրատարակած է հետեւեալը ժողովուրդին. «Աշխարհ կը կորսնցնէ վ. Հիւկօն. Աշխարհի մէջ ինք մթանամն էր. Ֆրանսայի մէջ Բարիզն էր զինք ունեցողը. Բարիզի մէջ Բասսին է ուր մեծ մարդը եկած է

ապրիլ իր մեծ կեանքին վերջին տարիները. 16րդ թաղի բնակիչները հապարտ եղէք այն պատուին համար Մտածեցէք որ Աշխարհի բոլոր Ազգերը, Դարէ դար պիտի գան խոնարհիլ իր տաղանդին վերջին ապաստանարանը»։

Ուշադրաւ է իր թոռներուն ուղղուած գրութիւնը, իրենց զառընկերներուն կողմէ 30 մանկական ստորագրութիւններով, ցաւ յայտնող «մեծ հայրիկին» մահուան առթիւ։



կարծես մոռցած են այս անզուգական հրապարակին պատմական արժէքն ու նշանակութիւնը։ Հոն ուշո գրաւեց մի գրութիւն խմացնող թէ վ. Հիւկօյի տունը մօտելն է. քայլերս բացատրուած կողմը ուղղելով, քիչ ետք հասա տուներու մի շարքի, որոնց առջև փոքր հասարակաց պարտէղ կար, ուր տղաքը կը խաղային ու իրենց ճիշերը կը խառնուէր ճնճղուկներու ճռուողիւններուն։ Սրաի թեթև տրոփիւնով ներս մտացած այցելուներ կային բոլորն ալ կիներ ու աղջիկներ։

Շատ պատկերներ կը զարդարեն Ա. և Բ. յարկերը. իր ձեռքով գծուած պատկերներ ալ կան։ Նաև անթիւ յիշատակներ՝ բոլոր սենեակներուն մէջ, որոնք պղտիկ թանգարան կը կազմեն։

Պատերուն վրա զանազան արձանագրութիւններ. «Վ. Հիւկօ գրականութեան Պապը», «Տէրը, իշխողը բային. խօսքերն ու պատկերները կը ճկին իր փափաքին և ներշնչման համաձայն»։

Թշուատները գրելու համար վեց փետուրէ գրիչներ գործածած է, որոնք ցուցադրուած են։

Մահմակալը, աթոռը, տապակեղարաններու մէջ հագուստները, գլխարկը, անցագրերը, Մեքսիկայի նախագահէն նուշէր ստացած գաւազանը, Վաթէրլօյի գաշտէն գտած կապարներն ու ձիու պայտը և այլ բազմաթիւ առարկաներ, նամակներ։ Մամնաւոր մի սեղանի չորս եղերքներուն դրուած կապուած են վ. Հիւկօյի, Լամարդինի, Փօրժ Սանտի, Ա. Տիւմայի գրիչներն ու կաղամարները։

Իր մահուան առթիւ 16րդ թաղի քաղաքապետութիւնը հրատարակած է հետեւեալը ժողովուրդին. «Աշխարհ կը կորսնցնէ վ. Հիւկօն. Աշխարհի մէջ ինք ֆրանսան էր. Ֆրանսայի մէջ Բարիզն էր զինք ունեցողը. Բարիզի մէջ Բասսին է ուր մեծ մարդը եկած է

ապրիլ իր մեծ կեանքին վերջին տարիները. 16րդ թաղի բնակիչներ՝ հապարտ եղէք այն պատուին համար Մտածեցէք որ Աշխարհի բոլոր Ազգերը, դարէ դար պիտի գան խոնարհիլ իր տաղանդին վերջին ապաստանարամը»։

Ուշագրաւ է իր թուներուն ուղղուած գրութիւնը, իրենց գասընկերներուն կողմէ 30 մանկական ստորագրութիւններով, ցաւ յայտնող «մեծ հայրիկին» մահուան առթիւ։



հոսին մայթերէն կենալով միայն քառուղիներուն, քիչ
ետք ինքնաշարժերու երկար մի շարքի լրանալուն
հապճեպով անցնելու համար միւս եզերքը:

Ոստիկանները ֆրանսայի ամենաքաղաքավար մար-
դիկն էին. երբեմն տեղեկութիւն տալու համար հարցնո-
ղին, վայրկեաններով կը կեցնէին ինքնաշարժերու
երթեւեկը:

Ամէն կողմ հարիւրաւոր արձաններ կանգնուած են
ֆրանսայի մեծ զաւակներուն:

Թերթեր կան որո՞ք շարժանկարի սրահ ալ կը
բանիցնեն. թուղթի Աշխարհ է Բարիկ ուր բոլորը կը
կարգան ու կ'ուսանին: Վերջին լուրիրը գեռ թերթը
լոյս չտեսած, հանրութեան կը հրամցնեն մեծատառ
դուրս կախելով. Օրաթերթեր կան, որո՞ք օրը հինգ
անգամ յաջորդաբար լոյս կը տեսնեն, երեքական ժամ
տարրերութեամբ. Ա. Էջին հեռագրալուրերը կը փոխ-
ուին, մի քանի պատկերներ կ'աւելնան, միւսերը նոյնը
կը մնան: Շատերու սեփականատէրերը կիներ են:

Ծան զ'Ելիզէի վրա մի թերթ, չէնքին տանիքէն իջ-
նող ծանուցումով բարի գալուստ կը մաղթէր այցելու-
ներուն. շուկաներու, վաճառատուններու, արուարձան-
ներու մէջ ալ կային նմանօրինակ յայտարարութիւններ:

Ծոգեկառքի 10 կայարաններ կան զանազան կող-
մեր, փոքրագոյնը Գահիրէի կայարանին չափ, ամէնա-
արդիական շոգեկառքերով. կան նաև երկրարկ շոգե-
կառքեր. ժամանումները բարձրախօսով կը յայտարար-
ուին հակառակ որ երկաթէ խոչոր թիւերով ծանուցուած
են. Բազմաթիւ կիշէներ ունին, որոնց վրա այբուբէն
դրուած է. քաղաքներու սկզբնատառին համեմատ
կիշէն տոմսակ կը գնուի: Երկու գլխաւոր բաժանում
ունին Ա. մեծ ուղիներ, Բ. արուարձաններ: Տեղեկու-
թեան գիւաններ կան. պատերը բազմաթիւ ծանուցումներ
համբորդութեան բոլորին մատչելի ըլլալը կը յայտնեն:

ԲԱՐԻԶԵԱՆ ԿԵԱՆՔ

Բարիզ... երազներու Աշխարհ, գլխագրով դրու-
մուած մարդկութեան հորիզոնին վրա, որ զայն կը
ճանչնա առաւելապես իբր հաճոյքի ու նորոյթի քաղաք:

Մայրաքաղաքներու ամէնակենսաւէտը, մեծ Յեղա-
փոխութեան վայր, հանճարներու և հոչակներու քաղաք,
կեանքով յորդող ու լոյսով ողողուն:

Այնքան գեղեցիկ, որքան մեծ, ուր անկարելի է
ձանձրանալ, աչքի ու մտքի համար ամէն տեսակ վա-
յելքներ կան:

Աշխարհն ու կեանքը Բարիզէն դիտուած տարբեր
կ'երեւին. կ'զգացուի մեծ ոստանին հմայքը, ուրկէ
Աշխարհի քաղաքականութեան ու քաղաքակրթութեան
ազգելու ճիպեր կան: Մարդկութիւնը ուսումնակրելու
լաւագոյն վայրն է. Հոն կեանքը ամէն օր աշխատանքի
ու հաճոյքի շարունակական տօն է. իրիկուան դէմ
օրուան վարագոյրը կը գոցուի, բացուելու համար
գիշերուան վարագոյրը:

Պողոտաներու քառուղիներէն Բարիզի կեանքը կը
հասկցուէր:

Ցուցահանդէսի առթիւ թարմացած մայթերէն
զուարթ, կենսուրախ խայտանքով երիտասարդութիւնը
կ'անցնի, կեանքը կ'անցնի: Երկսեռ անցորդներ կը

Ամէնուն մէջ յուշաբճաններ կանգնած են պատերազմին մեռած պաշտօնեաներու յիշատակին :

Ամէն կողմ գետինը սալահատակուած է կամ քառակուսի քարանման փայտերով սալարկուած . փոշի չկա, Մայթերու քովերէն օրուան որոշ ժամերուն ջուր հոսելով եղերքները հաւաքուած թուղթերը կը տանի կոյուղիներու մէջ : Հետիոտները փողցներու մասնաւոր տեղերէն միայն կրնան անցնիլ :

Կառք, ձի, հանրակառք չկան . հաղորդակցութիւնը գետնի վրայէն ինքնաշարժով, բեռնատարով, հեծանիւով է ու գետնի տակէն մեթրօյով :

Առեւտուրը մեծ հաստատութիւնէն խանութպանը, սակարկութեան անպատեհութիւնը չունին, գները որոշ են . ամէն ոք սիրով, գիտակցաբար կը շահեցնէ ուրիշներուն, որ ուրիշներ ալ շահեցնեն իրեն . խկ Ս. թեւելքի մէջ ամէն ոք կը ջանա նուազագոյնը շահեցնել ուրիշներուն, որ ուրիշներ ալ վնասով գնեն իրմէ

Ցուցափեղկերը լի են ինչ որ մարդը և կինը կը հագնին, կը դնեն, պէտք ունին . գերձակներուն նորոյթ հագուստները հագուողին կը ձուլուին ու կ'աւելցնեն մի շնորհ որ առաջ չ ունէր :

Բոլոր վաճառատունները լի են ապրանքով և գնորդներով, պաշտօնեաները առուծախի տենչ չեն մատներ, հանդարս կ'աշխատին . չնչին ապրանք ոչ ոք կը գողնա, Բոլոր գործերու մէջ կիները գերազանց են թուռով այրերէն . բայց անյարմար կնոջ չնորհին ու հրապոյրին վնասով գործերու մէջ ալ են . կինը խանութի փեղկ կը գոցէ, արեւարգել կ'իջեցնէ, կ'աւէլէ, մսավաճառ է, բանջարեղէն կը ծախէ : Շատ խանութներու տէրերը կիներ են, որոնք այրերը կը գերազանցեն առեւտուրի, հաշիւի մէջ . Պաշտօնեաները եօթ ժամ՝ խկ գործատէրերը տասնըչորս՝ կրնան աշխատիլ : Բոլոր գործերը շաբթուան մէջ որոշ օր ունին փակ մնալու :

Մուրացիկ չկա, կառապան չկա . ներկարար և բեռնակիր շատ քիչ կան միայն չոգեկառքի կայարաններուն մէջ, Գործարանները կ'աշխատին փոխան այս գործերուն :

Բարիզի մէջ ամէնաշատ եղող բաներն են . ճաշարան, պանդոկ, մեծ սրճարան, թատրոն ու վաճառատուն : Շուն ու կատուի տեսակներ ծախող յատուկ վաճառատառուներ ալ կան : Փողոցներու և կամուրջներու վրա չլթա «կոտրողներ», նուագողներ, հետաքրքրական պոռտալներ կան : Երբեք կուի չտեսաւ : Երբ թեթե արկած պատահի, ինքնաշարժերու թիւերը և մէջը գտնուողներուն անունն ու հասցէն կ'առնէ ոստիկանը ինքնութեան թուղթէն . Երբ մանկիկով մի կին մեծ ինքնաշարժ ելլէ, երեք հոգի մէկէն տեղ տալու կը փութան :

1933էն ի վեր զիտարանի խօսուն ժամացոյցէն հեռաձայնով կարելի է ճիշդ ժամը հասկնալ . օրական 15000 հարցնողներ կ'ըլլան :

Կ'արժէ մէթրօյի մասին գրել . Բարիզի բնակչութեան (5 միլ.) մէկ միլիոնը գետնի տակն է միշտ մէթրօներով փոխափրուելու համար : Մուտքերուն ու ելքերուն Բարիզի յատակագիծը դրուած է : Երեք-չորս յարկ շետնի տակ փորուած է, ուրիէ մեթրօները տակէ տակ կը ճամբ բորդեն ամէն կողմ . մինչև եօթ յարկ է ըսին : Աստիճաններով կ'իջեցուի, վերելակով ու մեքենական սանդուխներով գուրս կ'ելլեցուի :

Մեթրօն փոխելու համար ճամբաներ կան տակը ուղղութիւն ցուցնող գրերով ու նշաններով : Միշտ լուսաւորուած է . օդը կանոնաւորապէս կը մաքրուի սակայն գետնուղիի մի թանձր հոտ կա . Որոշ ժամերու և ճողումը չափազանց է . այդ վիճակով իսկ շատեր թերթ կը կարդան : Նստատեղիները բաժնեակներուն քիչ են բաղդատմամբ ոտքի մնալու յատկացուած մասերուն :

Մեթրօները արագ կուգան ու շուտ կը մեկնին :

Գիշերը տարբեր կերպարանք կ'առնէ Բարիզ . պողոտաները , հրապարակները , վաճառատուներն ու ժամանցի վայրերը բազմերանգ առաստ լոյսերով կ'ողողուխն , յիշատակարաններու լոյսերը օդին մէջ կը ձուլուխն . ընդարձակ խրախնարան է : Թատրոններու , շարժանկարի , մեծ սրճարաններու կեանքով զեղուն պողոտաները միշտ մարդկային գետով լի են , գետ որ կը հոսի բազմաթիւ լինանաշարժերու անընդհատ անցուդարձին մէջէն ու կը զիմէ ժամանցի վայրերը :

Հակառակ ակնարկը խուռաներամ բազմութեամբ գրաւուած ըլլալուն , չէ կարելի բացառիկ շուշով զարդարուած կիներու չյարել մի վայրկեան :

Գիշերային կեանքը Բարիզի , գլխաւոր հայելին է այն կենցաղին որ ժողովուրդը դասակարգային բոլոր շերտաւորումներով կը վարէ օրը օրին :

Կեանքը նեղ չէ ֆրանսա և մարդիկ հացին հոգը չունին հոլովելիք . առաստ կը շահին ու կը ծախսեն առաստ :

Թատրոններու մէջ ամէնազեղեցիկ , հազուագիւտ , հետաքրքրական տեսարաններն ու խաղերը իրարու կը յաջորդեն . ամէնահուչակաւոր խումբերն ու տրուեստագէտները կարծես գերագոյն ճիգ կը թափէին այցելուները հիացնելու Բարիզի վրա :

Օփերայի արտաքին տեսքը հոյտկապ ու շքեղ է . ներսը՝ ա՛լ աւելի . պալատ մանելու տպաւորութիւն կը թողու . նախապէս կը յայտարարուէր թերթերու մէջ որ վայելուչ չհագուած ներկայացողները չեն ընդունուիր ներս :

Եքեղազարդ միջավայր , Բարիզի լաւագոյն ընտրանին կը լեցնէ օթեակներն ու բազկաթուները :

Օդը անուշ բուրումներու հաճելի հոտով լեցուն է . կիներէն արտաքրուրով , որոնք երեկոյթի արդուզարդով են . այլերն ալ վայելչօրէն հագուած :

Որքա՞ն ակնարկներ կը փոխանակուէին սրահին մէկ ծայրէն միւսը ու հեռազբուակները կ'աշխատէին ամէն կողմ իրարու դիտել Անկարելի էր չհիանալ :

Օթեակներու մէջ նստող տիկիններ , որոնք ի նպաստ իրենց հիացում պատճառելու համար ամէն ճիգ թափած էին , իգական նախանձի նայուածք կ'արձակէին իրենցմէ աւելի փայլուն կիներու : Շատեր օթեակին մէջ այնպէս կը նստէին որ կիսագէմքը միայն կը տեսնուէր . թերեւս իրենց կարծիքով ամէնէն նպաստաւոր կեցուածքն էր . ու իրենց զէմքին արտայայտութեան վրա այնքա՞ն կ'իշխէին որ տէրն էին իրենց զղային դրութեան . Կարծես իրենց գեղեցկութիւնները իրարու ցուցադրելու եկած էին , քան` այրերու :

Մի մեծ նուագախումքի ընկերակցութեամբ , առաջնակարգ գերասաններգիշներ կը խաղան շքեղ բեմին վրա : Ցոլորը լարում ու ականջ կտրած կը նային բեմին . Եակօյի գերը կատարողը Լավրանս Թիպէթն է Նիւեօրքի Օփերայէն . ծափերը կը դղրդային այրական ափերէ ու տիկինները չէին խնայեր իրենց առհմիկ ու ազնուական ափերուն ծափահարել . հազարաւոր ձեռքեր կը ծափահարէին անթերի գերասանները , Ինչ ներկայացումներ . ետքն ալ «պալէթ» , հիանալիօրէն Վերջացնելով ժամը 8ին սկսող երեկոյթը , առառուան առաջին ժամուն : Դիտել կ'արմէր օփերայէն գուրս յորդող փարթամ ու շքեղ բազմութիւնը երեկոյթի հագուածներով : Երկու անգամ ժամանակ ունեցա երթալու օփերա , աւելի կը փափաքէի :

Կան օփերա-գօմիքը և տասնեակ անուանի մեծ թատրոններ , որոնց մէջ ամէն օր լաւ քատերախաղեր կը ներկայացուին . ամէնքը միշտ լի են հանդիսականներով , կան հարիւրաւոր այլ սրահներ , սակայն այս բոլորէն գուրս արտակարգօրէն ուշագրաւ են անգոյգ քաղաքին , անզոյգ բըվիւները :

Շատ շարժանկարներ, թատրոններ ու ըլվիւններ 3—4 ամիս անդադար ու անփոփոխ նոյն խաղերը կը ներկայացնեն. Բարիդ տեսած մի քանի երիզներս 3—5 ամիս յետ հոս ներկայացուեցան:

Մեծ հասարակութիւնը, խոշոր խնդուքը սիրող բազմութիւնները կը խռնուէին կատակերգութիւն ներկայացնող թատրոններու առջև. արդէն շատ մտահոգութիւն ունին ու տռամով (ողբերգութեամբ) նոր արցունք վասնելու ատեն չունին, կոկորդապատառ խնդալ կ'ուզեն տեսնելով հոչակաւոր կատակերգուններ բեմերու վրա:

Քաղինօ տը Բարիի, Ֆոլի Պէրժէրի, Ալքազարի, Մօկատօրի, ևն. գուրսը ցուցադրուած պատկերներու ձոխութենէն ու... մերկութենէն շլացած կիշէններու դէմ ամէն օր գոռն կուտան: Խենդ երիտասարդութիւն, խնդուքի ու հաճոյքի տարիք, կեանքի սիրահարներ: Այսպիսի միւզիք-հոլերու առջև կարգապահութեան հակելու համար տամնեակ ոստիվաններ զրուած են:

Պատին վրա կարելի է կարգալ «Դուք որ այստեղ կը մտնէք, դուքսն ամէն հոգ ձգեցէք»:

Անդիմաս հանդիմակամներու ի պատիւ, անդշլիքէն բացատրութիւններ կուտային բեմէն խաղերուն բնոյթին! մասին:

Յայտագրերը կը բաղկանային սրամիս ու զուտաձալի ներկայացումներու կարգին մերկութիւններ ցուցադրելու խաղերէն: Տեսարաններին ու հագուստներու ձոխութիւնները անթերի էին:

Աշխարհի նախագահները, բանապետները, հոչակաւորները կը հեգնէին բեմէն սրամտօրէն, նրբօրէն. գիտէին շեշտ դնել ու ոճաւորել նախագասութիւնները: Սրամտօւթիւններու համարձակութիւնը միայն Ֆրանսայի մէջ կարելի է լսել ու շատ զարմանալ. հեգնուող ներէն ոչ ոք «կը նեղանա»:

«Անհաւատարմութեան գիւտը» ու «ինչպէս կը սիրեն բոլոր երկիրներու մէջ» «ներկայացումները անեւրեւակայելի համարձակութեամբ տեղի կ'ունենան բեմի վրա, մինչ հանդիմակամնները բարձրագոչ կը խնդան երբ կարգը մերկութիւններուն եկաւ. գիտելու, Գրիգորի հարցուցի թէ «ի՞նչ է իր կարծիքը»: «Հիանալի... խայտառուկութիւն» պատասխանեց:

99 °/o մերկ են բեմի վրա պարուհինները ու կը մրցին ամէնահամարձակ մերկութեամբ: Կը պարեն, կը թոփէն, որոնց թեւեր կը պակսին... հրեշտականալու:

Բարիդ՝ Աշխարհի միա'կ քաղաքը, ուր ամէն բան արտօնուած է ցուցադրել, ներկայացնել արուեսի դիմակին տակ, օտարական ու Բարիզցի հասարակութեան զարմացական ու ինչո՞ւ չէ հիացիկ ալ ակնարկին առջև:

Ծերեր, որոնց համար ցուցադրուող «հրաշագեղ» մերկութիւնները այլեւս մի հեռաւոր յիշատակ ըլլալու էին, առաջին կարգերը գրաւած են:

Շատեր գինով տեսարաններու նեկտարէն, լոփկ հիացումով, մարմնակարկառ, լայնաբաց աչքերով կը դիտէին բեմի յիսնեակ թարմատի կինները. անտարակոյս ոմանց աչքերը կը յոգնէին, զի տեսողութիւնն ալ Փիմքի պէս կը յափրանա վայելքներու շատութենէն:

Պարուհիններու բերանները լի էին ծիծաղով և շրթները՝ խինդով ու ճկուն շարժումները իրենց շուրջ «գեղեցկութիւն» կը սփոէին: Անոնք անվրդով ու ժպտուն կը նայէին բազմութեան, կարծես բոլորովին անտեղեակ թէ ընդհանուր ուշագրութեան առարկա էին զարձած:

Մտու ու ջղուտ ճեռքեր, կուշտ ծափերու փոթորիկ կը թափէին:

Թովերնիս Օքսֆորտէն մի հնդիկ ուսանող նստածէր, որուն հիացիկ մանուկի բացուած աչքերով բեմը

գիտելը նկատուած էինք . միջնարարին խօսակցութեան ատեն վիստավարակութեամբ որ տարին 2—3 անգամ Բարեղ կ'իջնէր ընկերներով միասին բըվիւներ տեսնելու համար :

Բարիզ կէս գիշերէն յետո իսկ կեանքը կ'եռա — ցերեկուան պէս — երբ ուրիշ քաղաքներ այդ ժամերուն կը խոկան :

Հէք մարդկութիւն , որուն մէկ մասը օրական մի քանի դահեկանով ընտանիք կ'ապրեցնէ , իսկ միւս մասը թանկ թղթադրամներով իր հոմանուհիին գլանիկը կը վառէ :

Մօնմարթրի վրա շատ յատկանշական զուարձավայրերու կարգին կը գանուին լու արտաքին յարդարումով «Երկինք» ու «Դժողով» մակագրուած տեղերը : Նսիրնարեցինք «Երկինքը» . ներար փոքր է , հակապատկեր գուրսի երեւոյթին . ներկայացումներն ալ հասարակ ու արգահատելի . ճշմարիտ խաբէբայութիւն . մեզի հետ մտնողներուն բոլոր գժգոն մնալով , խարուած ըլլալին ընդունեցին . երբեմն խարուիլն ալ օգտակար է , փորձառութիւնը կը Պոխանա :

Բարիզ միւս 3—4 կրկէներ , լիւնարարքեր կան , տարւոյն բոլոր օրերուն ներկայացումներ տուող : Կրկէները ոչ թէ վրանի տակ , այլ քարաշէն թատրոնի արտաքինով ու ներսը ամէն յարմարութիւններով , կատարելութեամբ օժտուած : Մետրանոն Մօնմարթրի վրա ու ձմեռնային կրկէսը Պատթիլի կողմները . Շատ հետաքրքրական խաղեր տեղի կ'ունենան մանաւանդ լարախաղացներու յանդուգն ու վտանգաւոր շարժումները օդին մէջ . մէկ չուանէն միւսը ցատկելու ատեն լուութիւն կը տիրէ կրկէսին մէջ : Այնպիսի ճարպիկութիւններ կ'ընեն որ հիացում կ'ազդեն . ու անոնցմէ լաւագոյնները դժուար է տեսնել ուեւէ՛ երկիր : Ուեախին նման մարմիններ ունին , որոնք ամէն ձև կ'առնեն :

Կօմօն թալաս և Ծէքս շարժանկարները իրենց սրաներուն ընդարձակութեամբն ու արդիականութեամբը Աշխարհի լաւագոյններէն են , 5 հազարէ աւելի տեղեր ունին :

Յուցահանողէսի առիթով Գերմանական յայտնի թատերախումբ եկաւ . 15 ներկայացումներ տուին . ինքնինքնին սուղ գնահատեցին 30 ֆր . էն 120 ֆր . էին գները . ճիշդը կ'արթէին , սակայն միայն ընտրանի ու հարուստ դասակարգը օգտուեցաւ . խումբը մեկնեցաւ պայմանաժամի լրանուլուն :

Խորհրդային մօտ 200 հոգինոց երաժշտախումբը , ձրի ըստելու աստիճան մատչելի ըրաւ գները թէ ընտրանիի և թէ ժողովրդական խաւերուն 5էն 20 ֆր . միայն . Տաս օրեր պիտի ներկայացնէին , ստիպուեցան 10 օրեր եւս շարունակել ու հակառակ կրկնուող փափաքներուն որ Յրդ 40 օրեր եւս երկարաձգուի , ցաւով մեկնեցան Վարչավիա , պայմանագրուած ըլլալով :

Բազմաթիւ շարժանկարի սրաներէն տասը հատը , վիայն Խուսական , Խուալական , Սպանիական երիզներ կը ներկայացնեն . առաւելութիւնն որ շատ քիչ մայրաքաղաքներ ինքզինքնուն կրնան հրամցնել :

«Արաշ»ի գետնայարկ քապարէներէն ոմանց մինուլորար այնքան ձնչիչ է ծուխով , որ պէտք է կազի դիմակով մուտք գործել . . . շնչանեղձ չըլլալու համար :

Ուրախութեան սեղաններէն հաճոյքին ծափերը կ'երկարին . . . ի տես աբաշի խաղերուն : Տաքուկ ստուերին մէջ շատ աղօտ լոյս կը վառէին մթնոլորտն ու երիտասարդութիւնը ելեքտրականացնելու համար :

Աբաշները գողի երես չունին , սակայն պարկելու մարդու գէմք ալ չունին :

Կէս զիշերէն ետք քառուզիները կը պաշտուին հեծանիւաւոր մասնաւոր ստիկաններով , որոնք շատերու ինքնութեան թղթերը կը հարցնեն :

Սեռային Բարիզի մասին ինչ որ կ'ըսուի ճիշդ է .
տեսնուած Բարիզը կը գերազանցէ լսուած Բարիզը :
Այցելուին մեծ ու շատ լաւ բաներու կարգին . նոյնքան
ալ վտանգաւոր բաներ կը ցուցնէ , կը սորվեցնէ : Զէ
կարելի փորձել Բարիզեան կեանքը անմեղ նկարագրել
ուր սատանան գործ չ'ունի , տարիներ առաջ իր պար-
տականութիւնը ! Կաստարած ըլլալուն :

Բարքերու մասին խիստ պիտի կարծէք , ոչ խիստ
եմ , ոչ ալ աններող . միայն անկեղծ :

Տեսածներս նկարագրելու համար ճիշդ ընելու կ'ըս-
տիպուիմ . չէի ուզեր ասոնք գրել , սակայն մէկ քանին
գրիչս կ'այրեն ու անխուսափելի է չգրել . ընթերցողնե-
րը կը ներեն որ շատ բան գիտակցաբար «մոռնամ»
գրելու . զի գրերը պիտի բողոքէին , ամչնային զիրենք
գործածելուս համար նաև կրնան վտանգաւոր ազդե-
ցութիւն գործել ընթերցողներէ ոմանց . այսքան ըսել
կը բաւէ , մնացեալը լուելու է :

Բարիզ հիանալի է ամէն տեսակէտով բացի սեռա-
յին աղատամտութենէն , որ փձացումի կը տանի . բա-
րոյական ամբարտակները տկարացած են ու կեղեղը
աղատօրէն շարունակած ճամբան : Մի վայրկեան տան
մէջ չեն կենար , դուրսն են :

Տեսէ՞ք սա միլիոնաւոր մանկամարդ կիները , ո-
րոնցմէ շատեր ո՛չ մայր են , ո՛չ քոյր , ո՛չ աղջիկ , ո՛չ
ամուսին . Բարիզի հրապարակները , պողոտաները , փո-
ղոցները , վաճառատուններն ու խանութները ողողած են
իրենց գերակշիռ թուովը . «աղատամտութիւն» է որ
զիրենք մայթերը թափած է ու շատեր 7 ժամ աշխա-
տելով 50—100—150 ֆր . օրական կը շահին . ալ ին-
չերնուն պէտք է հսկիչ , խորհրդատու , ծնողական ազ-
գեցութիւն , հանրային կարծիք . այդ ամէնը իրենց
կարեւորութիւնը կորսնցուցած են շատոնց : Թրանսացի
աղջիկները բարոյական շղթաներէն «աղատամտած» են

սակայն ի վեաս իրենց . աղատամտութիւնն ու աղատամտու-
թիւնը սիսալ ըմբռնելով , վեասակար արդիւնքի առաջ-
նորդուած են . ի բնէ ազնիւներն են միայն մնացած
ա՛յն , ինչ որ պիտի ըլլային հսկողութեան տակ ու այս
տարրը մի՛շտ , Աշխարհի ի՛նչ բովերէ ալ անցնի անա-
դարտ կը մնա :

Արեւելքը իր յետ պատերազմեան արդիականացու-
մէն ի վեր իսկ , գեռ շատ Արեւելք է . Սեռային ինդրի
մէջ Բարիզի համնելու համար 80 % ճիզ ! ընելու է :
Աղատ կը նշանակէ անձնահաճ սանձարձակութիւն .
այս կերպ ըմբռնումով տուժած են մարմնապէս ու հո-
գեպէս . իդական սեռը ազատ է իր բոլոր արարքներուն
վեջ արականին՝ հաւասար . առաջինութիւն վհնտուելու
համար լավտեր պէտք է . պատիւը բառ մըն է :

Շատեր մարմնով միայն կ'ապրին . աշխատիլ , ուտել,
խմել , զուարձանալ . հոգի գոյութիւն չ ունի իրենց
համար . ամէն բան հո՛ս , այս Աշխարհի վրա պէտք է
ընեն ու կորսնցնելիք ժունին . երիտասար-
դութիւնը , կեանքն իսկ , չուտ կ'անցնի , մահը , սոս-
կալի ! մահը չեկած պէտք է կեանքը վայելեն իր զեղ-
խութեանը , իր մրուրին մէջէն : Սեռային Բարիզը
«դրախտ» չէ այլ ֆիզիքական փձացումի անդունդ :

Աննց սեռային-բարույական ըմբռնումները հասկնա-
լէ ետք , չափաղանց դժուար է առողջ մտքերու վրա
մնալը ու 15 օր յետո իբր պարզ , բնական բաներ կը
վարժեցուի շրջապատի գրեթէ միօրինակ հոգեբանու-
թեան :

Ինքզինք աղատամտութեան գագաթնակէտին վրա
կարծողն իսկ , Բարիզը տեսնելով կ'ընդունի դեռ Արե-
ւելքցի ըլլալը . հո՛ն աղատամտութիւններ կան որոնք
Արեւելեան իմաստով անբարոյութիւն կրնան թարգ-
մանուիլ . այդ կերպ արտայայտուողին կ'ըսեն թէ Արե-
ւելքի յատուկ , մտքի անասելի սահմանափակութիւնը է

ու քաղաքավարօրէն կ'ընծայեն սգէս մակդիրը, իսկ կոպտօրէն... վայրենի:

Պերճախօս են, սեւին ճերմակ կ'ըսեն. բայց աղէկ կ'ըսեն. Կարելի էր իրօք հաւատալ որ առաքինութիւնը, տգիտութիւն ըլլար:

Էսին թէ գեղեցիկները Ֆրանսայի ամէն կողմերէն Բարիզ կը խուժեն, հո՞ն է որ իրենց յարգը կը գիտցուի. մասցորդները տեղւոյն վրա կ'սպառին, այսինքն... կ'ամուսնանան:

Բոլոր աղջիկները մանչու համարձակ նայուածք ունին ու իրենց աշքին անկեղծութիւնը կը զարմացնէ. ամէնազօրաւոր մետաղեա նայուածքն իսկ, ՈՒՅԹԿէնեան նայուածքով կը նուածեն, Անոնք նախ կօշիկին կը նային, յետո հագուստին, ետքը դէմքին ու վերջը խելքին. ուսքերէն աւելի լաւ կը հասկնան քան գլխէն: Բարիզու հիսերը թարթիչներու մէջէն հոսող այնպիսի նայուածք ունին, որոնք կրնան սեպուիլ Աշխարհի ամէնագեղեցիկ... թակարդները. թեթեւակի աննման ժպիտներով որոնց ի տես արձաններն անդամ կեանք կ'ստանան:

Այն գլուխները որ շատ ուղիղ չեն, դիւրին կը դառնան այս միջավայրին մէջ:

Վերջին նորոյթով վայելուչ հագուած, լաւ արտաքին ունին, մի բան որ շատ կարեւոր է կնոջ համար Աշխարհի վրա: Զեմ ըսեր թէ բոլոր Բարիզուհիները գեղեցիկ էին. կային որ դիւրաւ կրնային տգեղութեան մրցանակ շահիլ:

Զոյգեր փողոցները կը համբուրուին ու մթնշաղ անկիւնները չեն ընտրեր այլ պողոտաններու մայթերը. ամէն փողոց կարելի է հանդիպիլ կեցած կամ քալելով համբուրուղ տամսնեակ զոյգերու. Բարիզ հարիւրաւոր փողոցներ ունի: Անցորդները -- եթէ օտարական չեն -- շտեմսնելու կը զարնեն. ոստիկանները քովերնէն կ'անց-

նին առանց նայելու և խօսելու զի օրէնքով արգիլուած չէ հանրային վայրեր համբուրութիւն, ինչպէս այլ երկիրներ:

Հայ բարի մի մամիկ, երկարօրէն համբուրուող մի զոյգի վրա ջուր թափած է որ հեռանան. զոյգը ոտիկանատուն բողոքած են ու մամիկը տուգանքի ենթարկուած է:

Արեւելքի մէջ չեն կրնար աչքի պոչով կամ թարթումով չչափել խորհրդաւոր զոյգերը, որոնք անմեղօրէն... կը պտտին:

Ցուցահանդէսի առթիւ Ամերիկացի 1000 էգէռնականներ եկան համազգեստով. առաջին երկու օրերը երեք-երեք, չորս-չորս բարեկամ կը պտտէին. երրորդ օրէն սկսեալ ամէն մէկը երկու թեւերնին երկու բարիցուհի անցուցած սկսան պտտիլ, եթէ չորս թեւեր ունենային...: Բարիզի համար ասոնք շատ սովորական են: Հոն ամէնքը զոյգ կը քալեն:

Ամէն օր թերթերու Ա. էջին վրա, ընտանեկան անհաւատարմութենէ առաջ եկած ոճիր կը կարդայինք. եթէ բոլոր անհաւատարմութիւնները այս ճամբով հաշուեյարդարի ենթարկուէին, Բարիզը կ'ամայանար, Բարիզ մեծ փարչ է ուրկէ բոլորը կը ևսեն. շատ քիչերը վստահ են իրենց «պղտիկ գաւաթ»ներէն միայն իրենք խմելուն: Քիչեր հազուագիւտ երջանկութիւնը ունին միակ կնոջ, միակ ամուսինը ըլլալու. Ամուսնական կեանքի շատ անյարմար միջավայր է: Ամուսնական օրէնքը խստացուած է. ամուսնալուծեալները հինգ տարի չեն կրնար վերամուսնանալ:

Եթէ փնտոէք շուրջերնիդ, այս կենցաղէն գժգուներ կան. հազարաւոր մարդիկ ու կիներ արիաբար կը ծածկիւն ժպիտի տակ ցաւեր, որոնցմէ թերեւս չպիտի միսիթարուին. պէտք չէ հաւատալ շտուբու անհոգ երեւոյթին. կը նախընտրեն հետաքրքրուողին չյայտնել

իրենց ճշմարիտ հոգեկան վիճակը . պէտք է դիտնալ արժանի ըլլալ իրենց վստահութեան , իրաւունք ունենալու համար իրենց խօսուովանութիւններուն ու համակրութեան:

Ֆրանսայի մէջ կան մեծ գիտուններ , մեծ գրողներ , մեծ արուեստագէտներ , մեծ պետական մարդիկ , մեծ բարոյագէտներ ու ասոնց առջնթեր կան մեծ ու ճարպիկ անբարոյագէտներ . որոնք ժողովուրդին գէշ բնադրները... ճոխացներու կ'աշխատին , ազատամտութեան դիմակին տակ : Ախտաւոր ուղեղներ , պիղծ բաներ ցկնող մտքեր , որոնք կեանքը կը տանին ախտաւոր ճամբէն :

Գրավաճառներու ցուցափեղկերուն մէջ գասական գրքերու կողքին կը ծախուին մոլութեան տարածիչ , անառակ կեանքի գարշութիւնը «ծաղկեցնող» գրքեր , հոգեով անձնասպաններու ու կրքի մէջ խեղուողներու յատուկ , վերնագիրներէն կարելի էր հասկնալ նիւթը . կարծես թէ կրքէն զատ ոեւէ բան գոյութիւն չունենար . մի «Ճոխ» գրականութիւնն ծաղկած է , հոգեպէս կործանած Աշխարհ պատրաստելով ու մարմնական փացումի առաջնորդելով կարդացողները :

Ֆրանսացի ազգայնականները կ'ենթագրեն որ այս «գրականութիւնը» հրեաները տարածած են ժողովուրդը ապականութեան մղելով , դիւրին տիրելու համար անոր . ճշմարտութիւն ըլլալու է այս վարկածին մէջ . Հրեաները կը հակացուեն Աշխարհի անտեսականին , կը ճնշեն քաղաքականութեան վրա ու կ'ազգեն բարքերու :

Եթէ Կիւթէնպէրկ գիտնար իր գիւտին գէշ նպատակներու ծառայելը . իր գիւտարարի գոհունակութիւնն ու համոյքը դառն կ'ըլլար :

Ամէն տպուած յիմարութիւններու հաւատացողներ կան :

Ֆրանսայի մէջ չորս միլիոն ֆրանկախատաւորներ կան . թիւերը դեռ վերջնական չեն :

Ամէն տարի 20.000 մեռելածին ու քառասուն հազար վիժում ու հարիւր յիսուն հազար մահ կը պատահի այս ախտին պատճառով որ ԱԶԳԱՅԻՆ Ա.Դ.Է.ՏԻ ԵՐԵՒԱՅԹ Ա.Բ.Ա.Ծ է . Առողջապահական նախարարութիւնը կը պայքարի ախտին դէմ այնքան , որքան Ա.զգ . պաշտպանութիւնը երկրին պահպանութեան համար :

Վեներական վտանգին դէմ Ֆրանսայի ազգ . լիկան գերմարդկային ճիգերով հրապարակ իջած է ժողովուրդը հրաւիրելու , աւելի ճիշդը թամանձելու , որ գան դարձանուին : Մեծ ջանք կա նորերու վարակումին առաջքը տանելու ու հիները բոլոր միջոցներով , զոհողութիւններով բուժելու , ֆրանսական ազգին պահպանման համար . Սրտանց ցաւեցա Ֆրանսայի այս վիճակին համար :

Ուրախ էի Ազատութեան , Հաւասարութեան ու եղբայրութեան հայրենիքը այցելելուս — ականջիս ըսին թէ այս բառերը օտարները չացնելու համար են — տեսա թէ այդ գաղափարները մինչեւ որ բարձրութիւնները կրնան հանել մարդիկը ու սիսալ ըմբռնողութեամբ ու որ անդունդները գլորել միաժամանակ :

Եթէ Սրեւելքը յառաջդիմելով այդ վիճակին պիտի համար լաւ է չյառաջդիմէ , կենա՛ սեղը : Եթէ կրնալուր իւրացնելով , վտանգաւորը անտեսել — տեսնելով հանդերձ — թո՞ղ օգտուի :

Ֆրանսայի մէջ պաշտօնէութիւն ու գործաւոր հրանալի գրութեան մէջ են բաղդատմամբ բազմաթիւ երկիրներու . սակայն գարձեալ դժգոհ են . Ֆրանսա երկու գլխաւոր երեսներ ունի . ա . գործատէրերու , բ . պաշտօնեսներու , գործաւորներու :

Ընդհանրապէս ամէնքը կ'աշխատին . այրը , կինը , երկսեռ զաւակները , ամբողջ ընտանիքը . շատերու գործատեղիները հեռու ըլլալով տունէն , ճաշարսները

կը ճաշեն։ Զեռք թօթուելու տեղ կը համբուրուին մօտաւոր աղքականները։

Ֆրանսա իր զաւակներուն քրտինքը լաւ կը վարձատրէ։

Անօթի մարդ չկա։ Կառավարութիւնը շաբաթական գոհացուցիչ գումար կը վճարէ բոլոր անգործներուն, միայն սրճարան երթալ արդիլելով անոնց։

Ընդհանուր պատերազմի հաշմանդամներուն շատ դիւրութիւններ տրուած են։ Փոխադրական միջոցներ եւն. ձրի կամ կէս գին։

Բազմանդամ ընտանիքներու համար շոգեկառքի առմսերուն վրա մասնաւոր զեղչ կ'ընեն։ Ֆրանսա կը ջանա ամէն դիւրութիւն ընծայել իր ժողովուրդին։ Անգլիո, Պելճիքայի ու Ֆրանսայի միջև վիզայի դրութիւնը վերցած է. անցագիր ցուցնելով կրնան համբորդել մէկ երկրէն միւսը իրը նոյն երկրին շարունակութիւնը Բարիդէն Լոնտոն շոգեկառքով կարելի է ճամբորդել։ Շոգեկառքը Մանչի ծովուն ֆրանսական եզերքը հասնելուն, մասնաւոր շոգենաւի վրա կը զետեղուի որ ծովը անցնելով Անգլիական եզերքը մօտենալուն, շոգեկառքը կը կապէ Անգլիո երկաթուղիներուն. ճամբորդներու հանգստութեան համար մտածուած է այս։ Օգանաւով ճամբորդութիւնն ալ քաջալերելու մեծ ջանքեր կան։

Դպրոցներու մէջ մինչեւ 13 տարեկան տղոց ու պատանիներու պարտաւորիչ կրթութիւն կուտան. արդիւնքը լաւ է, ժողովուրդին մտային մակարդակը կը բարեփոխուի։ Տղաքը Ֆր. Ազգին ամէնագուրգուրալի մասն են. երեք զաւակ ունեցող ընտանիքին կառավարութիւնը ամսական կը յատկացնէ. Հանրապետութեան նախագահը տասէ աւելի զաւակ ունեցողներուն կնքահայրը կ'ըլլաւ։

Եթէ քաղաքացիական պատերազմը Սպանիոյ մէջ

տեղի չունենար, Ֆրանսայի մէջ պիտի սկսէր. դրացի երկրին ցաւագին օրինակով խրատուած չպիտի պատահի. որքան ալ երկու գլխաւոր դասակարգերու բաժնուած ըլլան, որքան ալ անսզդ ու անդասակարգ մարդիկ գաւել ճգնին, Ֆրանսա պիտի չթոյլատրէ ինքզինքին եղբայրասպան ու հայրենակործան այդ անխոհեմութիւնը։

Օտարներու հանդէպ քիչ հանդուրժող են. Կաթիլը որ գաւաթը յորդեցուց, խտալացի ահարեկիչներու երկու անընակ տուներ օղը հանելը եղաւ ուժանակով։ Բոլոր թերթերը խիստ տողեր գրեցին օտարներու համար. կրնային ինքզինքնին զսպել ի յարդանս մէկ միլիոն անուանի ու անանուն օտար այցելուներու, որոնց համար Բարիզը 1937ի մեծ քառուղին եղաւ։

Լուվրի պարտէզին մէջ ու Թրինիթէ եկեղեցւոյն առջև բազմաթիւ աղաւնիներ կան որոնք մարդոցմէ չեն վախնար ու կուգան ուսերու վրա թառիլ ու ափերէ կուտ ուտել. երբ մէջերնէն մարդ քայէ հաղիւ թէ մի քիչ կը քային, անդին քաշուելու համար. մանուկներէն կը սիրուին որոնք չար չեն զսնոնք անհանգստացներու կամ քարկոծելու։ Ճնճղուկներն անգամ աղաւնիներու օրինակէն քաջալերուելով կամ անոնց նախանձելով համարձակօրէն կը մօտենան մարդոց։

Երեք հատ կենդանաբանական մեծ պարտէզներ կան Բարիզի զանազան կողմերը. երկուքին այցելեցի. Jardin des Plantesը, որքան ինամով շտկուած էր. կենդանիներու տեղերը կարծես իրենց բնական վայրերը ըլլային. ձուկերու բաժինը նորութիւն էր ինձ համար. Գահիրէի մէջ չտեսած մի քանի կենդանիներ տեսա։

Անիէռ արուարձանին մէջ շուներու համար գերեզմաննոց կը գանուի. որոնց գերեզմաններուն վրա տապանաքարեր ալ կան։

Շատ հօրեներ կ'ըլլան Բարիդ ու շրջակայքը.
անոնցմէ մէկուն մէջ յատկանշական մի խաղ կար.
կողովներով փոտած լոլիկներ դրուած էին ու 12 քայլ
հեռաւորութեամբ մի մարդ կեցած էր աղտոտ, լոլիկով
թրջած հագուստով ու գլխարկով: Շատեր լոլիկ գնելով
մարդը իբր թիրախ կը գործածէին իրենց հարուածնե-
րուն որուն տեսքը արգահատանք կ'ազդէր. գթաշարժ
տեսարան էր թէև զուարձացնելու համար շինուած.
սակայն մարդկային հոգին կրնա տեսածէն բոլորովին
տարբեր բան զգալ: Տեսա որ մի քանի ֆրանքի համար
այդ նուաստ գործը ընող մարդը միշտ խնդումներս էր.
այնպիսի խնդում որ շատ քիչերը կրնան ըմբռնել.
քովը գինիի շիշ կար յաճախ կը խմէր մոռնալու համար
զինքը հարուածող, իրմով զուարձացող բազմութեան
ծիծաղն ու հեգնանքը. կ'զգար իր դիրքին նուաստու-
թիւնը: Այդ հօրեն լաւ չտպաւորուեցա:


Հոկտեմբեր 10ի թաղական ընտրութիւններու առ-
թիւ միթինկներու ներկա գտնուեցա, ճառախօններ
լսեցի: Ընկերվարական մի դաշտահանդէսի, դաշտերու
մեզմ անդորրութեանը մէջ բեմբասացներ խօսելով
բարձախօսի առջե, պարզեցին ֆրանսայի ներքին ու
արտաքին խնդիրները. պոռոտախօսութիւն չկար. խօս-
ուածները լուրջ էին:

Հոն միջազգայնականին նուագուիլն ու երգուիլը
առաջին անգամ լսեցի, բոռնցքները բարձրացած
վիճակով: Ընտրութիւններու նախօրեակին երկու կողմէ
բուռն թուուցիկներ փակցուեցան պատերուն. ոչ մեկ
առքիւ վիճաբանութիւն չտեսա:

Ֆրանսայի սիրտը հանդարտ է իր ռազմամթերքին
վրա որը պատրաստած է սկսած զինադադարի յաջորդ
օրէն: Զինուորականութիւնն ալ լաւ մարզուած է:
Զինուորական ծառայութիւնը լրացնողները պարտաւոր
են ամէն տարի 15 օր երթալ գորանոց ու վարժու-

թիւններ կատարել, չմոռնալու համար սորվածնին
«Մաժինօ» գիծը կարելի է կոչել Հրեղէն Սահման, որ
երկրին գլխաւոր ապահովութիւնն է:

Ազգային պաշտպանութեան վրա վստահ միլիոնա-
ւոր ֆրանսացիններ գաշտերը կը ցանեն ու կը հնձեն,
վաճառականները կ'աշխատին, բարեկեցիկները օդա-
փոխութեան կ'երթան ֆրանսայի գեղեցիկ ծովափունք-
ները, ուր գպրոցական տղաքը կը ցատկուեն ջուրին
մէջ և աղուոր աղջիկներն ու մանչերը կը սիրաբանեն
տւագին վրա:



Ա. Զ Գ Ա. Յ Ի Ն

Բարիզի մէջ ալ շատ հոյ միութիւններ կան, ինչ-
պէս ամէն երկիրներ, բացի կազմակերպութիւններէն։
30—40 հազար հոգինոց գաղութներ ունինք, որոց մէջ
այնքան միութիւններ կան, որոնք կրնան մեկ միլիոն
բնակչութեան ալ բաւել։ Ամէն կողմ միութիւններու
համաձարակ, այս ճամբով ամէն անհատ միութիւն պիտի
դառնա։ Ումանց նպատակը նոյնն է։ թէ որ միանան
ճիգերու վասնում տեղի չունենար ու ժողովուրդն ալ
կ'ազատուի խնձորենի նման թափահարուելէ։

Բարիզահայերուն մեծ մասը կը բնակին գիւղ
կոչուած արուարձաններու մէջ որոնք կը գտնուին թա-
րիզի շուրջը։ Սնիէո, Գօլօմպ, Ալֆօրվիլ ևն. ուր աւելի
գիւղին է ապրուսար։

Աշխատութեամբ ու խնայողութեամբ, ինչպէս կը
սիրեն իրենք ըսել «ջուր խմելով» սեփական տուններ
շինած են շրջապատուած ծաղկանոցով ու բանջարա-
նոցով։ Մարսէյլի Հայերն ալ քաղաքէն դուրս սիրուն
տուններ շինած են։

Առիթը ունեցա տասնեակ ընտանիքներու տունները
գտնուիլ։

Պղտիկներէն երբ անուննին հարցուցի անխիր
բոլորը ֆրանսերէնը ըսին։

Քիչ յետո իրարու հետ գաղիերէն խօսիլնին լսե-
լով, հոգիիս քառուղինեցէն մտածումներ անցան...

Պուպրիկանման, կայտառ ու հոգետու ժպիտով
մանուկները դիտելով կը ցաւէի որ ապագային Հայու-
թեան համար կորսուելով Ֆր. Ազգին ազնուացման
պիտի ծառայեն։ Տարիներ առաջ մի ուսուցչունիի
զաւակը ըստ թէ մեր փոքրիկները աւելի աշխոյժ ու
գեղագէմ կ'ըլլային երթալով...

Նոր սերունդը, որ այսօր 15 տարեկան է, 5—10
տարիէն Ամերիկահայ երիտասարդութեան պէս պիտի
ըլլա ու տարեցները պիտի ստիպուին հայերէն բովան-
դակութեամբ ֆրանսերէն շաբաթաթերթեր լոյց ընծա-
յելու, որ տղաքը չմոռնան Ազգը ու ինքինքնին չու-
րանան։

Տղոց մեծ մասը պետական ձրի դպրոցները կը
յաճախեն։

Գաղթական նկատուողներն անգամ երբ երկու
զաւակէ աւելի ունենան կառավարութենէն նպաստ
կ'ատման։

Մի անաբեկիչ ներկայացուցին ըսելով թէ «ասոր
Սուրիա զրկելու է զի «զարնե-կոտրե»ի մարդ է»։ «Եթէ
հոնտեղինները հոս բերմնք որ կրթուին, աւելի լաւ
չըլլար միթէ» հարցուցի։ Իր կեանքէն դրուագներ
պատմեց, ազնիւ խօսք առի իրմէ որ այլեւս հայու վրա
ձեռք պիտի չբարձրացնէ։

Ճանչցա մեկը որ մի դիւտ հնարած է. առանց
զիւտը յայտնելու փորձը կատարած է յաջող կերպով։
Պատերազմի ատեն գործածելի հակակազ է, մարեցնե-
լու և արթնցնելու յատկութիւններ ունեցող. չորս
հոգիներ այս մասին լուր ունին, մին մեր քարիւղի
թագաւորին է։

Բէռ-Լաշէզ այցելեցինք Գրիգորի հետ. պահապա-
նէն յատակագիծն ու տեղեկութիւններ ստանալէ ետք,

հոչակաւոր ու համեստ գերեզմաններու խաղաղ, երգող ու թովիչ լոռութեան մէջն յառաջանալով վնասուցինք Անդրանիկի գերեզմանը։ Բաւական յոդնելէ ետք դիպուածով փայտէ խաչին վրայէն ծաղկեպսակը մի քիչ մէկդի ընելով գտանք ու կարդացինք մաշած գրերով «Անդրանիկ» ու «1927» միայն Մէկ ժամ մնալով հողակոյտին առջև լուսանկարուեցանք։ Պարտականութիւն կատարածի գոհունակութեամբ մեկնեցանք, իր հոգեկան մեծութեամբը զարմացնող այս ազատագրական շրջանի զինուորին գերեզմանէն։ Սէն Տնիկի Մայր եկեղեցին ալ այցելեցինք կեւոն Զ. Ի. գերեզմանը տեսնելու։ Մեռած է 1393 նոյեմբեր 29ին մեր վերջին թագաւորը...»

Վ. Տէրեանի մասին դասախոսութիւն կար սեպտ. 10ին. քափաքեցա ներկա դտնուիլ: Բարիգէն մի բարեկամի հետ, սրահ վօլթէր սկսանք փնտռել. ո՞չ փողոցի անուն, ո՞չ թիւ, ո՞չ ալ թաղ ծանուցուած էր:

Զատ զատ չորս սստիկաններու հարցուցինք. անօդուա:

Մէկուկէս ժամ վինտոելէ յուսահատած ոստիկանաւուն դիմեցինք, թերեւս ճիշդ տեղեկութիւն ստանալու համար. երբ խմացան մեր խնդրանքը, յայտնեցին որ մօտաւորապէս 10 հոգիներ եւս մեզմէ առաջ հոն եկած էին նոյն սրահը վինտոելով ու հարցուցին թէ ի՞նչ կա, քաղաքական միթի՞նկ. Գրական երեկոյթ, պատասխանեցինք զիրենք հանգստացնելով:

Երբ ոստիկանատունէն ալ չկրցան մեղի գոհացնել,
բարեկամս դիտել տուաւ որ ծանուցանող թերթը մի
լուացողականի արքանի էր. բաժնեցի իր դիտողութիւնը:

Ֆրանսակայ բարեկեցիկ ու համեստ տուներուն
խօսակցութեան նիւթերուն մէկ երրորդը ամուսնութեան
ու սիրային խնդիրներու վերաբերեալ է :

Երիտասարդներուն ֆրանսուհիներու հետ ամուս-

Նութիւնը լուրջ համեմատութեան հասած է զանազան պատճառներով։

Եթէ մէկը մտածէ՝ ամուսնանալու մտավն Բարիդ, չկրնար ամուսնանալ, եթէ չխորհի կ'ամուսնանա, Մէկ մասը գաղթականի վիճակէն ազատի կը կարծէ Քրամա-սուհիի հետ ամուսնանալով. պատահած է որ մի ֆրանսուհիի հայ ամուսինը երբ որտաքսման հրաման ստացած է իրը օտարական, կինը ոստիկանատուն եր-թալով բողոքած ու վիճած է և հրամանը չեղեալ նկատուած:

Հայաստան մեկնող վերջին կարաւանին մաս կազմած է մի թարիզուհի եւս իր հայ ամուսնին հետև Ասոնց առընթեր պատահած է որ, ամուսնութենէն յետո Գրիմստուհին անարգած է հայ ամուսնին Ազգութիւնը ու խզում առաջ եկած :

Մի քանի ծոյլ տիպեր ալ սրճարանները ժամանակ
անցնելով, իրենց ֆրանսացի կնոջ քրտինքովը կ'ապ-
րին :

Մի հայ տան մէջ այս խնդիրը արծարծեցին 8-10
հոգիներ։

Մէկը այսպէս արտայայտուեցաւ. «Մեր երիտասարդները գիտեն որ հայ աղջիկները միւսներէն լու են սակայն $30^{\circ}/\circ$ ը ֆրանսուհի կ'ընտրէ իբր կեանքի ընկերուհի».

Երբ մէկուն հարցուի իր օտար ամուսնութիւն
կնքելուն պատճառը, կը պատախանէ. «Ամօրեղբայրա
կու առած էր, իր կնոջ քուզինը ներկայացուց, հաւ-
ֆր. առած էր, մի ուրիշը «բարեկամ» ֆր. առած էր,
նեցա առի» . մի ուրիշը «բարեկամ» մօրս հետ
կնոջը բարեկամունին ներկայացուց, համակրելի գտա-
ու ամուսնացա հետոյ». երրորդը «գործարանը մօրս հետ
միասին կ'աշխատին եղեր, մայրս բնաւորութիւնը հաւ-
ներ է. հետը ամուսնացա» ու ասոնց նման պատճառ-
ներ. Մեր աղջիկները 5% համեմատութեամբ օտար-

հերու հետ կ'ամուսնանան. զիտեն որ հայ տղաքը լաւ են բայց օտարուհիները նախընտրելնին պախարակելի է»: Մի ամուրի միջամտեց ըսելով. «Շատ ալ մեր տղաքը պախարակելի չեն. զի հայ աղջիկները դիրք (situation) կը փնտռեն. նախ կը հարցնեն իր գրամին որ թուանշանին հաւասարիլը. յետո կօշկակար, խանութպահ, գործառոր չեն հաւնիր. կ'ուզեն մեծ պաշտօնեա, բժիշկ, փաստաբան, ճարտարապետ. մինչ բարիդուհին համար կարեւոր չէ դիրքը միայն լաւ նկարագիր ունենա գործառորն անգամ Տիեզերքը կ'արժէ իրեն համար»:

Այս խօսքերուն վրա հոն գանուող կիները արագօրէն աչքով խորհրդակցեցան ու մէկը ըստաւ. «Դո՛ւք, կ'ուզէք որ հայ աղջիկը ամուսնութենէն ետքն իսկ ֆրանսացի կնոջ նման աշխատանքի, գործի երթա ու զրամ վաստկի. մինչ մեր աղջիկները չեն փափաքիր ամուսնութենէն յետո աշխատիլ դուրսը. ասիկա ձեզի աւելի նպաստաւոր է եթէ լաւ մտածէք այդ մասին» ու սրտին խորէն հապաչ արձակեց, դիտմամբ զսպելով խօսքեր որ կ'ուզէք ըսել.

Երբ կ'իմանային թէ Եգիպտասոսի մէջ կիները ընդհանրապէս չեն աշխատիր, ու քիչ է համեմատութիւնը աշխատողներու կ'ըսէին ժպտելով «մեզի Եգիպտոս տարէք»: Վէճը կ'ոգեւորէր, կը մտածէի որ հայուհիներուն ձայնը Աշխարհի լաւագոյն ձայներէն է. երկու կողմերը իրարու քննադատելէ ետք կը ժպտէին, սակայն կիներու ժպիտը, այրերէն աւելի կը տեւէր, ատիկա ստոյդ յաղթանակ տանողի ժպիտ էր: Կինը կ'ըսէր «Երիկ մարդիկդ... սանկ էք», տամուրին կը պատասխանէր «չնորհակալ եմ անոնց կողմէ» ու ընդդիմադիրներու աչքերը խոյս կուտային իրարմէ. առ հասարակ պաշտպանութիւնը հաւասար էր յարձակման: Մի պառաւ միջամտեց. «զաւակներս, իրարու մի՛նետէք յանցանք»: ամէնքդ ձեր բաժինը խօստովանեւ-

ցէք ու դարմանը խորհեցէք» կը խօսէր այնպիսի մեղմ, անոյշ ու դաշն ձախով որ կ'ունենան հայ պառաւները միայն:

Եթէ Երկու կողմերը ԳԻՏԵՆ իրարու լաւութիւնը, այս վտանգաւոր խնդրին առաջին առնել Ազգային պարտականութիւն սեպուելու է:

Հայ Բարիզը ինքզինք կը համարէ Արտասահմանի մտաւորական կեդրոնը այդ պատճառով փափաքեցա մի կարգ անուանի մեծերու հետ տեսակցիւ:

Սակայն Գահիրէի, Մերձ. Արեւելքի ու Ամերիկայի մէջ ալ կան նոյնքան որակաւոր հայեր որքան Բարիզ:

Սյցելածներուս — անուններ տալ չեմ ուզեր — հետեւեալ կերպով կը ներկայանայի:

«Ճուցահանդէսի առիթով Եգիպտոսէն եկած եմ. ձեզի ալ այցելել փափաքեցա»:

Ոմանք գովելի կը գտնէին ընթացքս, ուրիշներ կը մտածէին թէ այս այցելութենէն ի՞նչ բան կասկածելու է ու աչքերնին ընթացքիս վրա շատ խուզարկու բացած էին: Երբ հայկական հաստատութիւններու հասցեները կը հարցնէի, միայն իրենց շրջանակինները կուտային, զանց ընելով միւսերը:

Նկատեցի որ «Եղիկավարները» գիտեն դասական քսան ժպիտները. մեղրալիէն մինչև ակռանները ցուցնող ադամանդեղէնը:

Կը խօսէին շատերը խաղաղ, հովանաւորող շեշտագրութեամբ, որ յատուկ է շատ ապրած ու բարձր շրջանակներու մէջ դիրք ունեցողներու: Դէմ քերու հանդարտութեան կը միանար աչքերու արթնութիւն:

Երենց խօսքերուն իւրաքանչիւրը արտայայտութեան ու ժպիտի բոլոր մանրամատնութիւններով կը դիտէի. եթէ արտայայտուած զգացումները կեղծ էին, ուրեմն կեղծիքը կատարեալ էր:

Ոմանք կ'ըսէին «Եթէ կարելի՛ ըլլա կը համերաշ-

Խինք. մասնաւորապէս կ'երկնցնէին կարելի բառը.

Ուրիշներ կ'ըսէին «Անոնք են պատասխանատուն այս վիճակին» ժպտելով այնպիսի արտայայտութեամբ, որ կարելի էր թարգմանել «իրաւունք ունիք չհաւատաւ լու մեր ըսածին»:

* * *

Կրկնումի անպատեհութեամբ իսկ պէտք է դարձեալ ըսել. Հայե՛ր, ինչե՛ր կ'ընենք. ո՞վ իրարու կուրծքին ձեռք բարձրացնել կուտա. ամէնքս նոյն արիւնը ունինք, նոյն անունը կը կրենք. նոյն նպատակները կը հետապնդենք տարբեր ճամբաներով: Հակառակորդին ակարանալովը, յաղթականն ալ կը տկարանա քանի որ նոյն Ազգին է: Հայը՝ հայուն հետ կոռուիլ կը նշանակէ ինքինքին հետ կոռուիլ. ո՞վ կրնա այդպէս վարուիլ, ո՞վ կ'ուզէ ինքնիր հետ կոռուիլ, միայն խենդը: Բազմազն կողմէրէ տարագրուած, ամէնքս ալ արիւնած ու տանջուած զաւակները Հայաստանին պէտք չէ՝ կոռուինք. դեռ քսան տարի առաջ մահուան դատապարտուած ժողովուրդ էինք ու նահատակուող մեր կէսը գերեզման չունեցաւ:

Հայութեան համար իր պատմութեան ընթացքին, երբեք մահացու չերեցաւ ուե՛ք՝ պատուհաս քան 1915ի եղեռնը. այդ դժբախտութեան դիմագրաւելու պատրաստ չըլլալով ժողովուրդը, չինայուեցաւ ո՛չ հասակ, ո՛չ սեռ, ո՛չ տարիք, ո՛չ մէկ սրբութիւն. մենք չենք մոռնար:

Մե՛ղք այս Ազգին, որուն նահատակներուն արիւնը չյաջողիր միացնելու ապրողներուն սրտերն ու մտածումները, ինչ ալ ըլլան իրենց հատուածական հակումները. «ղեկավարնե՛ր», այս տարաբախտ ժողովուրդին իր տրդար ներքին խաղաղութիւնը տուէ՛ք որ ատկէ ապահովուած մտածէ արտաքին ապահովութեանը, ինքըինքին ու հայրենիքին:

Ինչ ինչ սխալներ գործուեցան. ներեցէք իրարու առանց յիշելու և արծարծելու:

Բաներ կան, որոնց համար կրնանք քովէ քով դալ ու միահամուռ ջանքերով աշխատիլ, փոխանակ վերջին կատաղութեամբ իրարու տկարացնել ջանալու. դառն իրողութիւններ, որոնք տիսուր բախտն ունին տեւելու. եթէ հոգիով հայ ենք պէտք չէ պատահին այս խառնակչութիւնները. եթէ զգաք ձեր մէջ մէկ կաթիլ Արմենական արիւնի շրջագայիլը կը ձգէք վէճերը: Երկու կողմը խելացի պարոններ կան, սակայն կը գործածեն իրենց հմտութիւնը զիրար չէզոքացնելու:

Իւրաքանչիւրը հակառակորդ կողմին նայելով կը ճանչնա մէկ եղբայր, մէկ բարեկամ, մէկ ազգական. իրարու ճգմելով չէ որ մեծ պիտի ըլլանք:

Կորուստ կորուստի, տանջանք տանջանքի՞ պէտք է յաջորդին որ միանանք. «մեծե՛ր», վէճի բոլոր զէնքերը վար դրէք ու սկսեցէք աւելի անշահամնդրութեամբ աշխատիլ այս Ազգին, ձեր Ազգին, վիճակով:

Խօսքով Աշխարհ կործանողները մէկդի. մի քիչ համեստութիւն ու ինքնաճանաչութիւն աւելորդ առաքինութիւններ պիտի չըլլային. երբ դպրոցներու, եկեղեցիներու շուրջ շատերուն ստամոքսի հարցը կարգագրուի շատ վէճեր կը դադրին ինքնին:

«Ղեկավարնե՛ր», դուք մէկ քանի տարիէն պիտի անջնիք, սակայն Ազգը վաղը, միւս օր ու միշտ պիտի ապրի. անցէ՛ք ձեր խղճմանքի հայելիին առջեւ ու առանց երբեք ինքզինքուղ կողմակցութիւն ընելու դատեցէք մնձերնիդ. շատե՛ր այս փորձէն զատապարտեալ գուրս պիտի գան. խղճմանքի հայելին անկեղծ խորհրդատու պիտի ըլլա բոլոր անոնց, որոնք կորովիօրէն որոշած են Արմենները մէկ սիրտ, մէկ հոգի դարձնել:

ՕՏՄՆԵՐԷՆ ԹԱՆ ԶՅՈՒՍԱՆՔ. միամտօրէն չկաս-

կածելով իրագործելիութեանը վրա փայլուն խոստում-ներու, ջարդ ու վշուր մարմիններով ու սրտերով եր-կար ատեն յուսացինք. մեր պատմութեան առատ փորձառութեան գոնձարանէն օգտուինք:

Մեր ուղղութիւնը Հայրենիքին հանդէպ պէտք է միակերպուի. Արտասահմանը պէտք է ներդաշնակուի Անոր կացութեան ու պահանջներուն. անոնք որ գեռ պիտի ուշանան իրենց ուժերը միացնելէ այս ճիգերուն, պատճառ պիտի ըլլան նպատակին լիուլի չյաջողելուն. զժուար է կտրուելիք ճամբան լրացնել, իւրաքանչիւրը գլուխը տարբեր կողմ դարձուցած:

Հայե՛ր, թո՛ղ ալ դադրին ձեր մէջ շահախնդրութեան ու փառքին հեւքը. հայ հոգիներու կամարները թող թնդան սէր-միաբանութեամբ որ մոգական գաւա-զանի կը վերածէ Ազգը ու մենք կ'ունենանք մեր փափաքածը:

Վերստին երիտասարդացնենք Արմէնական ցեղը. տանք հայութեան իր նախկին առոյգութիւնը ու այն ատեն յուսահատ ողբալու տեղ, յուսալից կը ժառինք:

Կորսուած ժամանակը բաւական է. այսօրունէ որոշենք քայլ այդ ճամբէն:

Հայութեան մեծութեան համար ձեռք ձեռքի ան-կեղծ ու անշահախնդիր աշխատինք թէ ոչ Ազգը կը մնա նոյն դրութեան ու աւելի վատթար վիճակի մէջ դարեր շարունակ. ո՛վ որ կը փափաքի հայութեան վե-րեւը պէտք է բարեացակամօրէն լծուի օգտակար պարտականութեան. բոլոր ջանքերը դէպի ուժերու համախմբում ու ո՛չ թէ ցրուում:

Եղբայրիրութիւնը թող լուսաւորէ բոլոր բարի կամքով հայերու վերածնած հոգին ու փոխանակ մէկ կողմը միւսին դէմ երթալու, թող դէպի միւսը երթա. միաբաներու փափաքին ետե կենալու է, միաբաներու կԱՄՔԸ զօրաւոր ու հաստատում:

Զոյդ ձեռքերնիդ մեկնեցէք իրարու ու շղթայա-ւորուած կամքերով քալեցէք այս օտար կեանքի բոլո՞ր ճամբաներէն:

Հայե՛ր, այս մեր կեանքը 60—80 տարի է. զայն վիճելու չվատնենք, այլ օրօրոցէն գերեզման մէկտե՛ղ ըլլանք, մէկտե՛ղ գործենք ու թող բոլոր ազնիւ հոգի-ները ձուլուին հայրենիքի յառաջդիմութեան ու փառքի ճամբուն:

4000 տարուան ճիգի, տոկունութեան ու առողջու-թեան արդիւնք է մեր տեւելը. «Ես»երը վանեցէք ձեր մէջէն. ձեր փառասիրութիւնը թող ըլլա ծառայել նոյնիսկ առանց փոխարինութեան. ինքնինքնիդ գերա-զանցեցէք, անսամձնական եղէք, ամէն ոք թող իր մտային ու հոգեկան կարողութեան համեմատ պարտա-կանութիւնը կատարէ. մեր Ազգը բարձրացնելու միակ միջոցը այս գիտակցութենէն կախում ունի ու այսպէսով Հայութիւնը Եղեռնէն յետո կընա տօնել Յարութիւննե-րու ամենագեղեցիկը:

Հայե՛ր, միացէք ու իրար սիրեցէք. այս է հազա-րաւոր հայերու հոգինեն բխող աղաղակը. Նահատակնե-րու կողմէն զրկուող ՀԲԱ.ՄԱ.ՆԸ. բոլոր անցեալ գարերու մեծ ու անուանի նախահայրերու ՄՐԱՋԱՆ ՓԱ.ՓԱ.ԲՆ նի ԿԱ.ՄԲԸ.ԲԸ:

Յանո՛ւն ձեր սիրելի մայրերուն, յանո՛ւն ձեր սի-րասուն զաւակներուն, յանո՛ւն մեր Անցեալին, յանո՛ւն մեր ներկայի ոչ բազմալի վիճակին, յանո՛ւն մօտաւոր ապագայի ու հեռաւոր ապագաներու պայծառութեան, յանո՛ւն Ս.ստուծոյ միացէք Ազգային գերագոյն նպա-տակներուն համար ու գաղթաշխարհի մէջ խաղաղու-թիւն թող ըլլա:

Հայե՛ր, ինքնինքնիդ մի՞ յուսահատեցնէք Հայրե-նիքին տխուր անցքերուն պատճառով. հայրենսասիրու-թեան նաև աթոռի ու նախանձի հետեւանքով զոհեր

եղան, հրապարակները ելլենք փոշի՞ ցանենք գլուխնուաս Արբութի՛ւն Հայեր, քաջ եղէ՛ք, սրտերը բա՛րձր, տրա-
մադրութիւնները վե՛ր, կամքերը զօրաւո՛ր, նայուածք-
ները ապագայի՛ն. մի՛ յուսահատիք, հոգ մի՛ ընէք,
ա՛յս ալ կ'անցնի. Մի՛ խորհիք մէկ վայրկեան անդամ
որ թշնամիներ կընան մեր գոյութեան վերջ տալ. Ի՞նչ
Ա. ՊԱՏԱՀԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՊիՏի ԶԿՈՐՍՈՒԻ ԵՐԲԵ՛Ք:

Արտասահմանի վիճակը տանելի է այսօր, սակայն
ժամանակի ընթացքին դժուար կացութիւններ պիտի
պատահին. անոնք որ վասնդի մասին լուսաբանուած
չեն գէշ կ'աղատին. գաղութահայութիւնը դանդաղօրէն
գրեթէ անզգալիօրէն ընկղմող նաւ է.

Հայրենասիրութիւնը Ազգը շողոքորդելուն մէջ
չկայանար. եթէ ամէն բարի զօրութիւն շարժենք, եթէ
գութ ու կամք ունեցող մարդիկ գտնուին կարելի է
25–50 տարի հայութիւնը կենդանի պահել Արտասահ-
մանի մէջ. Անկէ ետք հսկայաքայլ ձուլում կամ հա-
լածական հրեայի վիճակ.

Բոլոր ուշադրութիւնները, բոլոր ճիգերն ու կորով-
ները դէպի Հայաստան, զի հո՞ն է մեր կերպոնը, մեր
խարիսխը, մեր ապագան. ամէն շարժում հոնկէ միայն
կրնա սկսիլ, կրնա մեկնիլ դէպի մեծութիւն, երջան-
կութիւն ու բարգաւածում,

Արտասահմանի մէջ հայութիւնը հայ պահել. լաւ
նշանաբան, Մինչև երբ, մինչև ո՞ւր, անկէ յետո՞,
Դժոխք ալ ըլլա, ցամաք հաց ալ ուտենք, դէպի՞ մեր
երկիրը, դէպի՞ հայրենիքը հայութեան, Հայրենիքին
բազմաթիւ ուխտաւորները կ'սպասեն հարուածալին
Ենրգաղթի. ամբողջ գաղութահայութիւնը հոն պիտի
չերթա, մնացողներ պիտի ըլլան, որոնք լաւ կ'ընեն
չբազմանալով. ամէն ընտանիքի Յ գաւակ բաւական է.
արտասահմանի մէջ աճելով Ազգը չի շատնար, մեր
հոգերը կը շատնան. Պազութիւննու մէջ օրօրոցն ու

գագաղը համընթաց ըլլան, իսկ հայրենիքին մէջ օրօ-
րոցին յաղթանակը դագաղին վրա թող մե՛ծ ըլլա:

Մեծահարուստի կինե՛ր, զաւակնե՛ր, մզեցէք ձեր
ամուսիններն ու հայրերը հո՞ն տուներ շինելու. գիտցէք
որ չորս կողմէն վրանիդ ճշուառ բազմութիւններու
օրհնութիւնը կը բերէք:

Մայր-Արաքսին կը կանչէ իր վտարանդի ու տա-
րագիր որդինները եփրատի, Դանուբի, Սէնի, Միսիսի-
փիի, Նեղոսի, Գանգէսի ափերէն ու բոլո՞ր օտարու-
թեան ճամբաններէն վերագառնալու հայրենիք, իրենց
գութանին ու արօրին ժամգը նորէն սրբելու.

Հայրենիք շինե՛ տուններդ ու զաւակներդ ընդունէ.
մի՛ սակարկեր միութիւններու հետ որ բնակարան
շինեն. կարելիիդ հետ անկարելիդ ըրէ բա՛ց սահման-
ներդ ու ակնկառոյց սպասող ժողովուրդը իւրացուր.
ոչ ոք Արաքսը պիտի չանցնի այլեւս. Օտարութեան
հորիզոնն ու երկինքը կ'ամպոտին տակաւ. Ի՞նչ փոլթ
թող քու երկինքդ Արեւափայլ ըլլա յաւիտեան ու ամպ
չտեսնես.

Դո՞ւն մերինն ես. մենք ալ քուկդ. Մայր-Հայրենիք
մեր սիրոն ես. կանչէ՛ զաւակներդ Աշխարհի բոլոր
քաղաքներէն ու գիւղերէն, լեռներէն ու դաշտերէն,
գործարաններէն ու փողոցներէն:

Ասպարէզը 20րդ դարու Հայ Մովսէսին է, որ
օտարութեան հորիզոններէն Արի Արանց զաւակները
առաջնորդէ դէպի երկիրն Արմենիու. Այս ուղեգծէն
նահանջ չկա, վարանում չկա. գործի՞ Հայրենիքին ա-
խոյեանները, բարի կամքերու զօրաշարժը յայտարար-
ուած է:

* * *

Ծատ գաղութիւններու մէջ հանզիպեցա երիտասարդ-
ներու, որոնք կը տառապին իրենց դասիարակութեան,
ուսումին և զործին անհամապատասխանութենէն:

Աշխատանքնին բոլորովին ներհակ է անկէ զոր կ'ողէին ընտրել:

Պէտք է հասկնալ իրենց տիմրութիւնն ու գաղտնի մելամազնոտութիւնը և այն ներքին հպարտութիւնը որ իրենց ծռիլ կուտա զիրենք չարժողներու առաջ...:

Ոմանք դպրոցներէ կիսուարտ ելան հացի համար որ իրենց ծնողաց օգնեն. ուրիշներ բարձրագոյն վարժաններ աւարտեցին, սակայն անտեսական տագնապէն ստիպուեցան պզախկ, անյարմար ու քիչ վարձատրող գործերու մանելու. սախկա բարձրէն անկում եղաւ իրենց: Ուսումէն արմատախիլ պատանիները ու վկայական ստացող երիտասարդները ընդվղեցան. զեռ չն ընկճուած զի վստահութիւն ունին իրենց արժանաւորութեան ու գիտեն թէ անդիմէն անիրաւուեցան ճակատագրէն:

Այս աղոց հոգիներուն մէջ վիրաւորուած երազներ, անկատար ճիգեր, մանգաղուած առաքինութիւններ կան. ոմանէ ընկղմած նաւեր են. կեանքը բոլոր իր ակուններով վրանին յարձակած է: Ի՞նչ խորհուրդներ կան անոնց մտքին ծալքերուն մէջ. ամէն մէկը չյայտնուած գաղտնիքներ են ու խանութը, գործը իրենց գոյութեան սահմանն է:

Կան ծնողներ որոնք կը տրտնջան անդործ կամ քիչ շահող զաւակներէն թէ ափերով դրամ են վատնած ուսումի համար: Այդպիսի ծնողք մեծ սխալ կը գործեն. աղոց տառապանքը աւելի կը ծանրացնեն. ուսումը միշտ օգտակար է:

Բնական պայմաններու մէջ Անոնց կեանքի ընթացքը տարբեր պէտք էր ըլլար. իրենց նկարագրէն անփոխարինելի մասեր կօրսուեցան հոգեկան պայքարներէ ետք ու կեանքին դիմադրել ուղեցին: Ոմանց հոգին ալեկոծ ծով է, ուրիշներունը մշտաբորբոք հրաբուխ, Տղա՛ք, որոնք կոչուած էին իրենց գերազանց

յատկութիւններով կարեւոր դեր կատարել Ազգին մէջ, կորսուած են նիւթմական հոգերու պատճառով ու այս սրտաբեկող երեւոյթ է:

Ամէն կողմ քանիներ արտունջք ունին. որո՞ւ պատմեն իրենց վշտերը, որոնք արձագանք չեն գտներ կեանքի իրականութեան մէջ, բայց չեն մոռցուիր լսող եղբայրական հոգիներէն:

Փլող Աշխարհներ կան անոնց մէջ. պարտուածներ են իրենց փափախին մէջ, սակայն չենք կրնար մերժել այս կորովի աղոց յարգանքը, զոր պարտաւոր ենք բոլոր ազնիւ նպատակի պարտեալներուն:

Նիւթմականի պակասը, ապրուստի հոգը, խանգարած է շատ տաղանդներ ու վիժեցուցած բազում ճիգեր: Անգործութիւնն... այդ է պատճառը որքա՞ն փնացած կեանքերու, որքա՞ն խորտակուած ապագաներու: Քանիներ իրենց մէջ խեղզած են ամէն թռիչք ու երազ. օժտուած աղաք, հէք բարեկամներ որքա՞ն տառապեցան ու կը տառապին արդեօք. կ'զգամ իրենց հոգիներուն աղազակը Սակայն քիչեր յաջողած են կեանքի պայքարը ի նպաստ իրենց գործներ, արիօրէն կրելով զրկանքներ ու ցատկելէն արգելքներու վրայէն կրցած են քաջաբար բարձրացնել ճակատնին. պայքարի ու տառապանքի մէջ մարզուած, հոգեկան ու մարմնական ուժ ունին մաքառելու և յաղթելու:

Սկսած իրենց պատանութենէն շատ ուժ են վատնած կեանքի պայքարին, որուն մարզոց մեծամասնութիւնը չվատներ կեանքին ընթացքին:

Անոնք չեն անգիտանար որ աշխատութեան ամենէն ուժեղ մեքենան Աշխատանքն է: իրենց մարմինները շնուռած են գործի ու պայքարի համար, ինչպէս 20րդ դարու Ա. յիսնամեակի բոլոր աղաքը. օրէ օր փորձառու են դարձեր, տարուէ տարի՝ դառնալու տեղ, Ունին փորձառութեան հասունութիւնը,

Կեանքի համար լաւ զինուած են այդ կեանքի վիրաւորեալները. անոնց դէմքն ու ժեսթերը, իրենց գործերուն համապատասխան չեն սակայն այդ «կախարդուած իշխանները» անթափանցելի ժայռով՝ կ'աշարշալոյախն ճառագայթումին իրենց հոգիներուն մէջ, Անոնց դէմքերը լուրջ են ու աշքերնին այնքա՞ն բարի որ հիացում կ'ազգէ. ուժ ու թափ ունի իրենց հոգին, արիութիւն ու վատահութիւն ունին և հաւատքով կը նային ապագային:

Անօգուտ կեանքեր չեն այս տղաքը. ինքնաղարգացումը յոյսի զօրութիւն հաւաքած է որ իրաքանչերը մի ուժ կը դարձնէ. պիտանի ըլլալ կը տենջան ու պաշելի խանդավառումով կը հետապնդեն իրենց ազնիւ երազը: Անոնք ուժեր են, որոնց բարերար կարողութիւնը պիտի տարածուի իրենց շուրջը:

Ո՞վ կէս ճամբան կեցած, յուսալքուած երիտասարդներ, աղքատութիւնը, անյարմար գործը արողելք չեն ձեզի. ձեր սրտերը հարուստ են, ձեր հոգիները գեղեցիկ, ձեր ճիգերով բացուած ճամբէն քալեցէք լուսաւորելով զայն անշէջ ճառագայթներով. ու ձեր ներքին գեղեցկութեան չորհը պիտի առինքնէ բոլորը և լուսաւորէ անկանոն դէմքերը:

Պո՛ւք որակներ էք, զի համալսարան չաւարտեցիք ոչնչութիւններ պիտի չմնաք:

Տղա՛ք, ինչ փոյթ թէ ձեր փափաքին չհասաք, դուք արդի հայ երիտասարդութեան վէմն էք, որուն վրա պէտք է կառուցուի մեր ապագան. աշխատանքի ու վերելքի ճամբան ձեր առջե բացուած է:

Կը լոէինք թէ Բարիզահայ երիտասարդութիւնը մութեան ճամբաներուն վրա է. իրենց միջավայրին հետ բաղդատմամբ լու գտա զիրենք. Մեր խօսակցութիւններուն եղբակացութիւնը այն եղաւ որ բոլորին միտքը

Երիտասարդները Աղդային միօրինակ ուղղութեան նույիւնել ու մեր ճիգերն ու կորովները շատ աւելի օգտակար գործերու յատկացնել քան քէներու և վէճերու:

Բոլոր գաղութներու երիտասարդները այսպէս կը մտածեն ու կը չարժին տակաւ առ սոսկաւ. Անոնք հայութեան այսօրուան ու վաղուան յոյսելու են, լեցուն յոյսերը, որոնք իրենց սեփական ուղեղովը կը մտածեն, առանց ազգուելու մեծերէն: Զերմ հայրենասէր ու անձնական շահերէ հեռու գերազնիւ խոնդավառութեամբ վճռած են և իրարու խոստացած միաբան ու միակամ ըլլալ:

Ներկա Երիտասարդութիւնը հայութեան լաւագոյն ժամանակներու երիտասարդութեանց համարժէք է,

Գրիտեն որ երբ միաբան է Հայը, արտաքին խոչընդուներէն շատեր ինքնին կ'անհետին: Անսասան հաւատաք ունին Հայրենիքին հանդէպ, կը ջանան զայն աւելի զօրաւոր գարձնել ու ժամանակաւոր ամպերը յաւիտենական չեն սեպեր:

Հայրենիքին զուտրթութիւնը իրենց տրտմութիւնները կը վանէ. Անոր յաջողութիւնը կը ցրուէ իրենց մտմտուքը, որո՞ւն բերկրանքը աւելի չի շատնար Անոր ուրսիսութեամբը. ո՞ր կնճռուած ճակատը չուղղուիր Անոր ժպիտովը, որո՞ւն հակառակութիւնը դէմ կը կենա Անոր ցաւին:

Հրձուէ՛ Հայ ժողովուրդ, երիտասարդութիւնդ իրարու հանդէպ յարգանքով է իմորուած. կը սիրէ իրեն տարեկից հայը ու եղբայր միայն կը տեմնէ անոր մէջ. ո՞չ մէկ ատելութիւն սերմանողի գիրը, ճառը, կամ խօսքը իր հոգւոյն վրա չազգեր. մտիկ կ'ընէ, կը կարդա բայց չհետեւիր: Իրենց շուրջ անցած դարձածին համար աշքեր ունին. Ճնշուած զգոնութեան շարժում կա իրենց մէջ, որ գեռ ներկայիս գրեթէ աննշմարելի է սակայն կը մէծնա: Անոնք արծիւնե՛ր են աղաւնիի ար-

տաքինով, որոնց հողիները կարելի է ճանչնալ իրենց ճակատներու բոցէն և ուշմութիւն յօրդող դէմքերնին, կեցուածքնին, ձայներնին, կը նշանակեն ներքին կենաքի գոյութիւն։

Խոստմնալից ճառեր ու չոյող բառեր շատ են լսած. շատ են կարգացեր թերթեր՝ լի հայհոյմնքի ունայն առաստութեամբ Ամէն քայլի հայ իրականութեան մէջ լաւ առաջնորդներու չենք հանդիպիր. երիտասարդութիւնը շատ պէտք ունի անկողմնակալ ու փորձառու գլուխներու։

Ազնիւ, զգաստ ու ներողամիտ են վախ չկտ որ հեգնութիւններ թոռմեցնեն իրենց նոր ծաղկած իմաստութիւնը։

Արտաքին դէպքերը, անոնց մաքին աչքերը բացած են ու լու տրամաբանել կրնան։

Գրեցին թէ ֆրանսահայ երիտասարդութիւնը կը խրտչէր զինուորագրութենէն. այս վարագոյր էր քաշուած ժողովուրդին առջե, զեկավարներու ու պաշտօնական մարմիններու կողմէ, իրենց սիսակն ու անվիտ թութիւնը ծածկելու համար։ Երիտասարդութեան ընդգումը ո՛չ թէ խրաչելէ առաջ կուգար այլ զայրոյթէ՝ անոնց դէմ, որոնք գիտնալով գոյութիւնը օրէնքին, զանազան պատճառներով չէին իմացուցած ու զիրենք կտտարուած իրողութեան առջե կը դնէին։

Եթէ գաղութահայը տեկի ուշիմ առաջնորդներ ունենար, նուազ հոգեր կ'ունենար։

Երիտասարդները մի կարգ ժողովներէ ետք, Այո՛ պատասխանած են զինուորագրութեան հրաւէրին. իսկ քիչեր որ ո՛չ են գրած արդարանալի պատճառներ ունին, զաւակներ, գործ են։

Երիտասարդութիւնը կ'ուզէ որ զեկավարները միշակութիւններ չմնան. իրենց շահախնդիր իրարանցումովն ու աղմուկովը անկազմակերպութեան ու անկարգութեան

մտանած են ժողովուրդը. իրարու հանդէպ հեղնանքով, ծաղրով, սպանալի քով կ'արտայայտուին։

Նոր Երիտասարդութիւնը անոնց պիտի չնմանի, որոնք նահատակներուն տղայամիտ յաջորդներն են. որմէ եղեռնը պէտք էր իրենց իմաստութիւն տար: Սրմեծանմանի 18 տարուան պատմութիւնը մի թերթ թուղթ չարժեր։

Դժբախտաբար արժանաւորները մեկուսացած ու քաշուած կ'ապրին, ասպարէզը թողլով մեծ մասմբ վոչի ու աղմուկ բարձրացնողներու։

Ուշ չէ այս օրը որ հայ երիտասարդութիւնը այս ախուր երեւոյթին դէմ, գաղութէ գաղութ իրարու ձեռք երկարելով գարմանը կը գտնէ և յայտնի ու տաղանակարելով մարդիկը իրենց պատեաներէն գուրս համերով կը կանգնի անոնց կողքին։ Թէկ զժուար է շլացուցիչ կեղծութիւններէ հրաժարի, սակայն Երիտասարդութիւնը որոշած է զազրիլ պատուանդան ըլլալէ կեղծ մեծաթիւններու։

Մի երիտասարդ խօսակցութեան ընթացքին ըսաւ. «Երբ կը տեսնեմ զեռ շարունակուող վէճերը, մտքէս կ'անցնի թանգարանէն Մեծն Տիգրանի գաւազանը հանել հայկական ձեռով ամէնուն ալ կողերը... այս տաեն միայն տաերութեան ախտը իրենց գլխէն զուրս կ'ելլէ»։ միայն ատեն մատերալ հայութեան ամառ իրենց գլխէն զուրս կ'ելլէ։ լողները մատեցան. մէկը ըսաւ. «Երիտասարդները պարերով կը զուրս աշնեն արդիելու համար որ . . . պարերով կը զուրս աշնեն արդիելու համար որ . . . միւսը պատասխանեց «կան որ հոգ, ցաւ, տուն, ամեն բան կը մոռնան երբ կը տարեն» այս ըսետուն, ամեն հայու աչքերը իմացականութեամբ չողացին. լու ատեն հայու աչքերը իմացականութեամբ չողացին. մէկ ուրիշը. «մեծերը փայլուն միջակութիւններ են» եթէ կարելի ըլլար նկարագրել այս նախադասութեան ընկերացող թեթեւորէն երգեցիկ շեշտը, ուսերուն շարժումն ու յօնքերուն կամարումը. չորրորդը, «Առանց կողմացոյցի կը վարեն Սզգին գործերը» ըսաւ իր

N.Y.U. 2010

20.

ամբողջ հոգին խօսքին մէջ դնելով. Հինգերորդը «Ամէնքն ալ նայն խմորէն» աւելցուց. վեցերորդը. «մեծի՞րը, մեծե՞րը . . .» կրկնեց ախուր ու հեգնական ժպիտով բոյոր վանկերուն վրա կենալով:

Նպատակու չէ մեծերը «պղափլ»ցնել ու պղտիկները «մեծ»ցնել, այլ անկեղծ մտածումը յայտնել երիտասարդութեան, լաւ ծնած հոգիներուն, որոնց արժանիքը չսպասեր տարիներու շարքին,


Երիտասարդութիւնը այսօրուան ու վաղուան եղայրայրութեան կ'աշխատի վանելով երկպառակութեան ոգին. գիտէ որ հայուն ապագան իր տոկուն կամքին ու հաւատքին մէջն է. Զեն սակարկեր իրենց ջանքը. միայն տարիքի կրակով սխալ գործելէ կ'զգուշանան, հանգարա ու ապահով գործելով կ'ընթանան

Գլաւեն թէ մեր Ազգը նորողելու միջոցը իրար սիրելուն մէջ կը կայանա:

Գիտեն թէ Մեծ Եղեռնէն ետք իսկ Արմէնները կա՞ն
ու կ'ապրին յաւիտեան ու արեան հետքերուն վրա կրկին
կը ծաղկի հայ ժողովու բլին կեանքը Արարտափ մօտ ։
Անոնք զիտեն նաև որ հարիւր հազար քոյրեր ունին
թշնամիին տուններուն մէջ արնամարհուած ու անարդուած ։

Երիտասարդութիւնը կը սորվի պարելէն աւելի մարզուիլ ու մեր ապագայի շահուն կը փորձէ վէճերու անդունդին վրայէն բարոյական կամուրջ ըլլալ կաղմերով ՄԵ՛Կ ՀԱՅՈՒԹԻՒՆ. եթէ այս «զեկավարներ»ու անհական շահերուն զէմ է, այն ատեն ՄԵ՛Կ ՀԱՅ ԵՐԻՑՈՒՅԻՐԴԱՐԱՐԻՒԹԻՒՆ. արածառ է իր հետեւած ուղին:

Հայ Երիտասարդութիւնը ամէն կողմ կը գտնէ
իր նամքան:



ՏՊՀԸ, Ա. ՊԵՍՓԱՆԻԱՆ, ԱԴՎՅՈ.

«Ազգային պուրակ»

A standard linear barcode is located at the bottom right of the page, consisting of vertical black lines of varying widths.

NL0065965

5607



፩፻፭ ፭፻፭.

Σωστι .— Rue Attarine, No. 88
ALEXANDRIE (Egypte)